

L6n  
2187

1999

ՕՐՈՒԱՆ ԿԵԱՆՔ

# ՍԻՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՆՔ

ԿԱՄ

## ՄԻՋԻՆ ԴԱՍՈՒ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԵԿՈՅԹՆԵՐՈՒ ԱՐԴԻՒՆՔԸ

ԹԱՏԵՐԱԽԱՂ ԶՈՐԱ ԱՐԱՐՈՒՊԾ

1976.



معارف نظارات جليله سنك ۵۹۴ نومرولي رخصتبه

Կ. ՊՈԼԻԱՆ

ՏՊԱԳՐ. ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

1890 42187-60

29 Դ 191

## ԱՆՁԻՆՔ

Ոնոփրիոս աղա . . . . 50 տարեկան  
Տրդատ աղա . . . իւր բարեկամը, 45 տարեկան  
Ղուկաս աղա . . . « « 50 «  
Միւսիւ երուանդ Աթանասեան  
Միւսիւ Վահրամ . . . իւր հօրեղբօր որդին  
Միւսիւ Զարեհ Տրդատեան  
Յովսէփ աղա . . . . Մագթաղինէի հօրեղբայրը,  
(Փաստաբան)

Գառնիկ . . . Փաստաբանին դրադերը  
Բժիշկ մը  
Տկ. Մագթաղինէ . Ոնոփրիոսի կինը, 35 տրկն  
Օր. Զուարթուն . « աղջիկը, 17 տարեկան  
Տկ. Պիսթոս . . . Տրդատին կինը, 40 «  
Շողակալ խաթուն . . . Մ. Զարեհի մամիկը  
Երեկոյթի հրաւիրեալ արք, կանայք և տղայք .

---

Ա. Եւ Գ. արարուածները Ոնոփրիոսի, Բ. Բ. Տրդատ  
աղային տունը, իսկ Դ. Փաստաբանին գրասնեկին  
մէջ կը կատարուի .

---

(Ներկայացման իրաւունքը վերապահեալ է.)

## ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

Տեսարանն է Ոնոփրիոսի տան մէջ վայելուչ սենեակ  
մը . խորը դուռ մը՝ որուն երկու քովերը բազմոցներ  
ու բարձեր գրուած են, Տեսարանին աշ կողմի երկրորդ  
հունինարին քով դուռ մը՝ որ սենեակ կը տանի. նոյն  
դրան ուղղութեամբը ձախ կողմի հունինարին առջեւմեծ  
հայելիով պատ մը, որու վրայ գտնուած երկու զամբար-  
ները վառուած են,

### ՏԵՍԻԼ Ա.

#### ԶՈՒԱՐԹՈՒՆ . Եաքը ՄԱԳԹԱՂԻՆԵ

(Զուարթուն, որ վարագւորը բացուելու միջոցին  
հայելիին առջեւ կեցած մազերը շտկելով զբաղեալ է,  
քթին տակէն կ'երգէ հետեւեալը.)

Զուար . — Կ'ըսեմ, արդեօք պիտի ըլլայ  
Որ փափագներս իմ լրանայ . . .

(Դրսէն փողոցի դռուը կը զարնուի, օրիորդը  
չի լսելու տանելով, իւր արդուզարդը եւ երգը  
կը շարունակէ. դռուը նորէն կը զարնուի, եւ  
Մագթաղինէ աշ կողմի սենեակէն տեսարան կու-  
դայ, շտապաւ .)

Մագթ . — Զուարթուն, չե՞ս լսեր, կէս ժամ  
է որ փողոցին դռուը վար կատնեն . . .

Զուար . — Կ'աղաշեմ, մայրիկ, կը տեսնես որ  
ձեւքս պարապ չէ, եւ արդէն ուշ ալ մնացի .

Մագթ . — Ինչո՞ւ այսչափ ուշ ձգեցիր . ես վա-  
րը, խոհանոցը զբաղեալ ըլլալուս պատճառաւ  
չի կըցայ ժամանակին պատրաստուիլ, մինչդեռ  
դու հոս էիր եւ ժամը 12ին կընայիր պատրաս . . .

Զուար . — Իրաւունք ունիս, արդէն ժամը 12ին  
պատրաստուելու վրայ էի, երբ փողոցէն անցնող

ընտանիքի մը ոտնաձայնը լսելուս, ո՞վ ըլլալնին  
հասկնալու հետաքրքրութեամբ պատուհանը դե-  
մեր էի, մեր դրացի օրիորդ Արմինէ ալ իմ օրի-  
նակիս հետեւեր էր, որու հետ տեսնուած առե-  
նը Միւսիւ Երուանդը անցաւ, անոր հետ ալ քա-  
նի մը վայրկեան խօսքի բոնուելուս՝ ուշ մնացի :

Մագթ. (Անձկութեամբ) — Հարցուցի՞ր, միւսիւ  
Երուանդն ալ ներկայ պիտի դտնուի՞ Տրդատեա-  
նեց Երեկոյթին :

Զուար. — Այո՛, միանգամայն խոստացաւ նախ  
իւր մայրիկը Տրդատեանեց տունը տանիլ ձգե-  
լէն ետքը հոս դալ եւ մեզի հետ միասին երթալ :  
(Դուռը դարձեալ կը զարնուի՝)

Մագթ. (Դող ելած) — Արդեօք ի՞նքն է, որ  
եկեր դուռը կը զարնէ, այսպէս անյարդար վի-  
ճակիս մէջ ի՞նչպէս դիմաւորեմ զինքը .

Զուար. — Զեմ կարծեր որ միւսիւ Երուանդը  
եղած ըլլայ, ըստ որում այսչափ չաճապարեր :

Մագթ. — Ուրեմն, անպատճառ անհամբեր հօ-  
րրդ զարնուածքն է . . . երթամբ բանամ. (Խորէն կը  
մեկնի, Զուարթուն ալ իւր արդուզարդը լմնցնե-  
լու համար կ'աճապարէ . դրսէն փողոցի դրան  
ուժգնապէս գոցուելու ձայնը կը լսուի . Մագ-  
թաղինէն ներսէն (Ո՞վ է այն) կը ձայնէ և Ոնոփ-  
րիոսի խոժոռաձայն «Սատանան է, պատասխա-  
նը առնելէն ետքը տեսարան կուգայ «Հայրդ է ե-  
ղեր, ըսելով, եւ հայելին դէմը աղջկանը քովը  
կեցած, իւր արդուզարդովը կ'զբաղի :)

Տեսիլ, Բ,

Նոյնք եւ Ոնոփրիոս, (Մէկ ձեռքը լեցուն տոպ-  
րակ մը, միւսը ձուկ եւ կանանչեղէնք)

Ոնոփ. (Խորէն մտած ատենը) — Աս ի՞նչ խայտա-

ռակութիւն, աս ի՞նչ օյին է . . . Երկու ձեռքը  
տոպրակներով լեցուն դրանը առջեւ բան չունիս  
նէ՝ սահալթներով կայնէ :

Մագթ. (Խոժոռապէմ) — Մի՛ պոռար, ամեն ա-  
տեն չէ՛, քառասուն տարին անգամ մը, այս իրի-  
կուն ասանկ բացառութիւն մը եղաւ . Ես՝ ներսի  
սենեակը, Զուարթունն ալ հսս զբաղեալ ըլլալուն,  
դուռը քիչ մը ուշ բացինք . . . այդ ձեռքիններդ  
ինչո՞ւ հոս բերիր, մոռցա՞ր թէ խոհանոցը վարի  
յարկը կը գտնուի,

Ոնոփ. — Ի՞նչ պիտի ընէի, մեր դիտցածը, տան  
տիկին եղողին պարտքն է էրկանը դէմը ելլալ,  
բերածները ձեռքէն առնել . էյէր վարը ձգէի,  
օրերով անօթի պահելէդ աչքը դողութեան բա-  
ցող կատուն, որ չորս էմրաֆս կը ցատկուտէր,  
մէկ սօլուխէն պիտի լափէր . (Մագթաղինէ բար-  
կութեամբ անօր ձեռքինները կառնէ եւ խորէն կը  
մեկնի,) ասկէց զատ, ես դիտե՞մ ասոնք ո՞ւր տե-  
ղաւորենիդ, (Բաղմնցին վրայ կը նստի, եւ քի-  
թը սրբելով) հըմ, քառսուն տարին հեղ մըն է  
ըսելով վրայ կելլան կոր, ֆախաթէ էյէր մենք առ-  
տուն ապսպրածնին իրիկուան չի բերենք, քի-  
թերնին խանթար խանթար կը կախեն տէ, քառ-  
սուն տարին հեղ մըն էն միտքերնուն պիլէ չեն  
անցուներ :

Զուար. (Որ միշտ արդուզարդովը զբաղեալ է,  
ետին չի դառնալով) — Բարի իրիկուն, հայրիկ :

Ոնոփ. — Ամէն . . . Հայրիկդ վարը դրանն առջեւ  
երկու ձեռքը լեցուն սահալթներով պէքլէյէ,  
դուն հոս այնախն դիմացը սիւսփդ տիւզէնիդ նա-  
յէ, ֆախաթինչ կըսեմ . . . (Մեկուսի) մօրմէդ ի՞նչ  
կը տեսնաս քի ինչ սորգիս :

Զուար. — Ինչո՞ւ ատանկ կըսես հայրիկս, միթէ  
ամեն իրիկուն դրան առաջին զարնելուդ զքեզ չե՞մ

դիմաւորեր, եւ շատ անդ ամ պատուհանին առջեւ նստած, քու վերադարձիդ չե՞մ սպասեր, որպէս զի դուռն դուռը չի զարկած, ես վազեմ բանամ։

Ոնոփ. — Անանկ է. մինակ այն իրիկունները՝ որ առտուն մէկ ապսպարածդ բերելու խօսք տուած ըլլամ։ (Մագթաղինէ տեսարան կուգ այ, Ունոփիրիս կրկնոցը հանելու պէս կրնէ եւ խօսքը կնոցը ուղղելով,) Սա կէճէլիկս բե՛ր.

Մագթ. (Զարմանօք) — Խնչպէս, գիշերնոցո՞վ պիտի երթանք։

Ոնոփ. — Ո՞ւր պիտի երթանք որ . . .

Մագթ. — Միւսիւ Զարեհ Տրդատեանի Ճնճեան տարեդարձի երեկոյթին։

Ոնոփ. — Ուտուն գացած ատենս ատանկ բան մը չըսիք, չէմ խապար դրկելու համար ինձի հարցուցի՞ք մի եա։

Մագթ. — Անուան կամ Ճնճեսն տարեդարձի իրիկուններ լուր չի զրկուիր, հետեւարար քեզի իմացնելու պէտք չի կար . . . եւ արդէն ուշ ալ մնացինք . . . աճապարե՞նք։

Ոնոփ. — Շիտակը, աղլոր բան . . .

Մագթ. — Դու ալ մի տնանար, դնա՛ կիրակնօրեայ հագուստներդ հագի՞ր, (Հայելիին առջև երթարով) շուտ ըրէ՛։

Ոնոփ. — Սահաթը տահա մէկ ու կէսն է։

Մագթ. — Եւ մինչեւ որ պատրաստուինք՝ կըւլայ երկուք։

Ոնոփ. (Զարմանօք) — Հացերնիս հո՞ն պիտի ուտենք . . .

Մագթ. — Մենք Զուարթունիս հետ ժամը 11 ին ճաշեցինք, որպէս զի ժամանակ ունենանք պատրաստուելու, քեզի համար ալ վարը, խոհանոցը քիչ մը ուտելիք պատրաստեցինք, շուտ մը գնա կե՛ր որ երթանք։

Ոնոփ. (Մեկուսի) — Իշխէ պու, երկու սահաթուան վիզիթայի համար նրեք չորս սահաթ սիւսով վախիթ անցունողները հօրերնուն հետ կերակուր մը ուտելու համար կէս սահաթը շատ կը տեսնան. (Բարձր) բերած ձուկսչի պիտի տապկուի հիմա։

Մագթ. — 0՛, ձիւնը դլիսուս, կարելի բան չէ, ախորժակդ վաղը իրիկուան պահէ, եւ այս իրիկուն վայելելիք հաճոյքնիս քթէ բերնէ մի բերեր։

Զուար. (Աղաչելու պէս) — Ամեն ատեն չէ, հայրիկ, այս գիշեր ալ մեր խօսքը ըլլայ։

Ոնոփ. — Եւ ո՞ր ատեն ձեր խօսքը ըլլար կոր։

Մագթ. — Միթէ գէշ կըլլայ, այն մարդը, որ ուսեալ եւ բանիբուն տանտիկն մը ունենալու բաղդին արժանացած է, չնորհակալութեամբ եւ սիրով պէտք է հնագանդի իւր կնոջ, որմէ կախեալ է իւր տան անդորրութիւնն ու հանգստութիւնը։

Ոնոփ. — Եւ ողօրմեա քոյ արարածոց՝ եւ ինձ բազմամեղիս . . .

Մագթ. — Զի հաւնեցա՞ր, կրնա՞ք ուրանալթէ արդէն վայելած հանդստութիւննիդ մեզի չէք պարտիր,

Ոնոփ. — Շիտակը, խօսք չուզեր . . . վայելած հանդստութիւննիս սա չէ՞ մի . . . աւտուրնէ մինչեւ իրիկուն հոգինսիս բերաննիս եկած աշխատինք, հազար ու մէկ պիչիմ մարդոց խօսք հասկցնենք եւ երբ իրիկուան կուգանք, վարպետ գացող տղոց պէս ծունկ բարեւ ըլլալու ենք քի, տունին արուիկը չաւրուի, չիւնքի, երբ ձեզի պղտիկ խօսք մը ընենք, չէմէն կրակ կը կարիք ու կը պուաք, մենք ալ շատ վախիթ ձեզմէ էվիլ պուալը ամօթսեպելով ձսցներնիս կը քաշենք, մութլու ըսելով ան մարդուն քի, խոհեմ կնիկ մը ունեցած է,

հէմ Եօթն-Խսաստասէրին մէջ, կարդալ չի դիտցող հմուկը՝ կարդալ գիտցող ամբարտաւանէն տահա աղէկ է, առակը թէվէքէլլի չէ դրուած.

Մագթ. — Առանկ ծդրած գրքերուն խօսքերը ամենեւին կարեւորութիւն չունին դարուս հանճարաւոր դրուածքներուն քով.

Ոնոփ. — Հէլպէթ. գործիդ չիգալուն պէս չես հաւնիք. հէմ, խաթըրդ չի մնայ ամա՝ հիմակու ձեզիպէմներուն շատերը գիտցած կարդալնին իրենց էրիկներուն ամեն խօսքին խարշըլըս տալու համար կը գործածեն կոր. բայընա բայ, պէշ տէ զիյատէ.

Մագթ. — Ե, ի՞նչպէս ընենք. եթէ ամեն մարդիւր կինը ձեզի պէս իրըեւ գերի գործածել ուղեր, այդ կիներէն եւ ոչ մին պիտի հանդուրժէր. բայց մենք, մեր ստացած կը թութեան շընորհիւն է որ ձեր անտանելի վարմանցը դէմ կը համբերենք. գուք պատուելու էք ձեր կինը, որուն ներկայութենէն կախեալ է ձեր տան երջանկութիւնը, եւ ահա այս մոտք ֆրանսուա առաջին ըսած է թէ, «Ճուն մը, ուր կին չի դանուիր. կը նմանի գարուն չունեցող տարւոյ մը, կամ վարդ չունեցող գարնան».

Ոնոփ. — Ի նեղութեան իմում... դուն իմին էրկու հարուր իծծուն տարուան Եօթն-Խսաստասէրին խօսքին չես հաւնիքնէ, ես քու աղ էրէկի վրան սօղաննիին խօսքին կը հաւնիմ մի... ի՞նչ ընելու ենք ձեզի, ամեն ուղածնիդ քիչ շատ կը կատարենք կոր. անօթի ծարաւ պահած ենք:

Մագթ. — Բայց այդ պարտականութիւննիդ կատարելէ ետքը խստապահանջ ըլլալով, քթէրերնէ բերելու չէք. զոր օրինակ, եթէ այս իրիկուն բացառաբար չի ճաշենք, ինդիր հանելու չէք:

Ոնոփ. — Բայցառական չի ճաշենք մի՛... անօթի՞ մնանք, կնի՛կ.

Մագթ. — Ենթադրելով որ քիչ մը տկարութիւն ունիք եւ չի պիտի ճաշենք,

Ոնոփ. — Բայց փառք Աստուծոյ, հիւանդ չեմ:

Մագթ. — Հիւանդ չէք, գիտեմ, բայց ընտանիքը հայր մը տեսնելով որ այս իրիկուն իւր ընտանիքը այցելութիւն մը տալու հաճոյքը պիտի վայելէ, խստապահանջութեամբ խոչնդոտ յարուցանելու չէ'.

Զուար. (Ասդին դառնալով) — Ե՛, ինծի նայէ, մայրիկ, ալ բաւական է. ժամանակը կ'անցնի, վերջացուցէ՛ք սա աւուր պատշաճի փոխասացութիւննիդ. ես հիմա կերթամ հայրիկիս ճաշը կը տաքցնեմ կը բերեմ. դու ալ դնա նոր հագուստները բեր որ հագուի ու երթանք. ասանկով կը լայ խաղաղութիւն.

Ոնոփ. — Եւ ընդ հոգւոյդ քում, Զուարթուն:

(Զուարթ. խորէն, մայրն ալ յաջէն կը մեկնին.)

### ՏԵՍԻԼ Գ.

Ոնոփիոս (Առանձին)

Ոնոփ. — Սիրուն զաւակ, Փախաթ ի՞նչ Փայտա, մարը իրեն չար օրինակ կը լայ կոր. (Վայրկեան մը մտածելէն ետքը) ա՛խ... ողորմած հոգի մարիկս, Աստուծած լուսաւորէ հոգին, մեռնելու մօտ ինծի ըսաւ քի, «Զա՛ւակս, Ոնոփիոս, էյէր օր մը կարդուել ուղելով, քու այարէդ

վեր տեղէ մը աղջիկ առնես, «սէն քի՞մ, պէն քիմ», » ըսելով՝ դիմացդ խօռօղանմիշ պիտի ըլլայ. էյէր քեզի հաւասար էսնափէ մը առնես, «սէն տէ սէն, պէն տէ պէն, սանքի բէք խոռութիշ մ'ըլլար, ես ալ քու այարըդ էսնափի մը զաւակ եմ» պիտի ըսէ. ամա էյէր սանկ էսնափի մը աղջիկ առնես նէ՝ քիչ շատը ռուհաթութին պիտի տեսնաս, չիւնքի, իր տունին մէջ չի տեսածը հոս տեսնալով, հնազանդ պիտի ըլլայ քեզի. Փախաթ, եա՛վրում, էյէր դուախօմայով աղջիկ մը առնես, վո՛յ, կրակէ շապիկ պիտի հագնիս.» Ա՛յս, ան ատեն իր աս խրատները ինծի ճանճի վզմթուկի սկս եկաւ, ու մեռնելէն տարի մը ետքը 35 տարիքիս մէջ 16 տարու Մագթաղինէին հետ կարդուեցայ իծծուն լիրա դրախօմայով . . . ինքիրենս ըսի քի, թէրպիյէլի, կարդալ գիտցող ու պղտիկ ըլլալովը աչքը տունին մէջ պիտի բանար ու ես հանդիսա պիտի ընէի. Անանկ ումէտ ըրի քի, իմ ունեցած հարուր իծծուն օսկիի սէր: մայէիս չի դպչելով, բերած իծծուն լիրայովը քանի մը տարի օլսուն իր մօտային պէտք եղածները կը հոդամ, անկէ ետքն ալ արթըլս կատարելութան կը համնի, մօտայի հափէսը կանցնի ու մօրս պէս տանտիկին մը կը դառնայ: Ֆախաթ, ա՛յս . . . էվտէքի բազար չարշըյա հիչ ույմատը. նայեցէք, ի՞նչ եղաւ. կարդուելէս իրեք ամիս ետքը, ճէհէղ բերած ու մինակ ծառք-պագին օրը հագած մէկ ֆիստանին պիշմը ու վրայի սիւսերը փոխել տալու համար մօտիսթրային իրեք

օսկի պիտի տանք, ըսաւ: Նարաթ մը ետքը, շարխաս ալ պիտի փոխուի ըսելով՝ էրկու օսկի առաւ: Ան տարուան կաղընդին «մօրս ծառք-պագի պիտի երթամ, հետս բերած ձմեռուան պահեստէն ֆիստանիս անցած տարուան պիշմը մութլախ պիտի փոխուի» ըսելով էրկու օսկի ալ տարաւ՝ եղաւ օխտը: Երբ Զուարթունիս ծնաւ, կարել ձեւել ու իգ օնօմիա գիտցող կնիկնիս մէկ խալէմէն ամեն բան մուցաւ, ու չօճուխին համար պէտք եղածները դուրսը կարել տուինք հարուր զրուշի՝ եղաւ ութը օսկի: Մամուն հարութենէն մնացած ու հետը ճէհէղ բերած 150 տարուան թիւյէն քիւրքին թիւյէրը արթըխ թափել պաշլայելուն, «կը մնիմ կոր, չնորհքով քիւրք մը կուղեմն ըսելով, իրեք հարուր զրուշի նիրիսդա նափէսի քիւրք մըն ալ առինք՝ եղաւ 12 օսկի: Զուարթունին մկրտութեան օրը, հարը, մարը, թէյլէն ու հալան չօլուխով չօճուխով տունըս լեցուեցան, «կնի՛կ, աս ի՞նչ մասրափի դուռներ էր բացինք» ըսելուս չի մնաց՝ «բարա չունէիր նէ թող չի կարգուէիր, ճէմ դրախօմաս հատա՞ւ մի եա՛, ըսելով բերանս դոցեց: Ամիս մը կերան խմեցին, կոտրեցին թափեցին, հիւընդցան օղնցան, մալլ մեղի քսանվիրեք օսկի ըրին՝ եղաւ եռեսունը հինգ: Տարի մը ետքը աներձագոս կարդուեցաւ, ծարը ինծի դպաւ, չիւնքի քրոշը վեց լիրանց ֆիստան մը շինուեցաւ: Զերկնցնենք, 2 տարուան մէջ բերած 50 լիրային տակէն մանալով վրայէն ելլալէն ետքը, ա՛խպար, ասօր թամ' տաս-

Նըլեց տարի է քի էրկու լախարտըին մէկը կէնէ  
«դրախօմաս ի՞նչ ըրեր» կը պոռայ. Աղ իծծուն  
լիրան կրնամ ըսել քի իծծուն հազար լիրայի խը-  
տար զարար տուաւ ինծի, չիւնքի, ի՞նչ պէտք է  
երկան խօսք, ամեն ատեն իր քովը լեզուս կարծ  
է, եւ սրտիս աւելի ցաւ տուողը զաւակս Զւար-  
թունն է, որ փիլխառիքայի չափ կարդալ ալ սովորած  
ըլլայ՝ մօրմէն տեսած ամբարտաւանութինը պիտի  
ժառանգէ. Հազար հեղ ըսի իրեն, «կնի'կ, ինել-  
քըւ գլուխըդ ժողուէ, աղջիկնիս եկաւ հասաւ,  
դա սիւսը մէկդի ձգէ տէ՝ տանտիկնոշ շնորհք ու-  
նեցիր» որի՞ կըսես. Աղջիկնիս դպրատունէն ել-  
լալէն պէրի երկու տարի եղաւ, նոր թապիյէթ մը  
հաներ են, մար և աղջիկ օրացոյցը բունած, «ասօր  
ֆիլան բարեկամին անունն է, վաղը մէկալին տը-  
ղուն անունն է, վաղը չէ մէկալն օր ֆալանին թո-  
ռանը անունն է», օրացոյցին մէջ անուննին չի  
գրուածներուն համար ալ, ծնած օրերնին է ըսե-  
լով՝ թախըմ մը եէնի-եէթմէ բարեկամերու տու-  
նը երթալ գալ մը համեր են. է'ն, մարդ ես,  
ըսենք քի ընասանիքովդ ելար սուարէի մը գացիր,  
հոն ալ հիշ չի ճանչցած մէկ ֆամիլեայի մը հան-  
դիպեցար ու հետը տեսնուեցա՞ր մի, միւստագիլ  
ատոնց հետ ալ տեսնուիս երթաս դաս պիտի ե-  
ղեր. չեմերթար ըսելուդ պէս մար և աղջիկ մէկ  
բնրան գլուխս կուռեցնեն, դուն ալ ճարդ հատած՝  
ասօր չէ նէ վաղը պիտի երթաս. (Ոյս միջոցին  
Մագթաղինէ գլուխը զարդարած ու ձեռքը ա-  
մուսնոյն նոր հագուստները բռնած, աջ կողմէն

տեսարան կուգայ եւ Ոնոփրիոսին ետեւը կեցած  
մտիկ կընէ) բերանս մաղ բուսաւ ըսկլով, «կնի'կ,  
դացած տեղերնիս թախըմմը եէնի-եէթմէ էրկու  
լախըռտըլին մէկը « բայց քանզի որովհետեւ ըզ-  
նոսս զնոսին» ըսող ճահիլ ճիւհիւներ կան, պա-  
րէ սս աղջկանդ ըսէ քի, անանկ ըռասթ էկաղին  
հետ չի խնդայ չի խօրաթէ» որի՞ կըսես . . .

Մագթ. (Ընդմիջելով) — Իմ ալ բերանս մազ  
բուսաւ, ըսելով քեզի որ, արդի քաղաքավարու-  
թիւնը ասանկ կը պահանջէ. աղջիկ զաւակը միշտ  
տանը մէջ պահելով ընկերականութենէ խորչող  
ծնողքը, անքաղաքավար, ու քու հասկցած լեզ-  
ւովդ խօտպին կը համարուին. Հիմա այս դարուս  
մէջ, աղջիկ զաւակ ունեցողը ասանկ երեկոյթնե-  
րու, սուարէներու մէջ գտնուելու է. երխտասարդք  
եւ օրիորդք զիրար ճանչնալու են. արդի երի-  
տասարդք եւ օրիորդք ձեր ատենիններուն պէս  
տղէտ չեն, ըրածնին թողածնին դիտեն :

Ոնոփ. — Ճօրուսու . . . ըրածնին թողածնին ա-  
ղէկ կը գիտնան կոր: Սուարէներու մէջ թապի-  
յէթնին աէլլիսիդ թախըմմը մը ճահիլ ճիւհիւներ-  
էն մէկը իրենց փեսայ առնելու ումէտ ընող մայ-  
րերը աղջիկնուն անոնց հետ սըխ սըխ տեմնուել-  
ներնուն աչք կը գոցեն կոր ամա, եկու նայէ քի  
ադ մարտ հավասի թապիյէթլի տղաքներն ալ  
անոնց հետ էղ մը ատեն երթալ դարով վախիթ  
անցունելնէն ետքը, պաշխա աղջկան մը հետ կը  
կարդուին կոր. դիտյող չի դիտյողն ալ ան զա-  
վաւը աղջեկը կը բամբասեն կոր, «հէլպէթաէ սէ-

պէտ մը կար քի չառաւ, « ըսելով . ասդին զավալ-  
լը աղջիկն ալ արունէն արցունք կուլայ կոր . ֆա-  
խաթ, խելքը գլոխը էղող մօր մը աղջիկը հիշ ա-  
սանկ փորձանքի մը չի հանդպիր կոր . չա՛, աղէկ  
միտքս եկաւ . սա քրոջդ աղջիկը ինչո՞ւ չկրցաւ  
ջենոփիկին հետ կարգուել, սուարէի մը մէջ աե-  
սեր հաւաներ էր, երկու տարի առնեմ պիտի ը-  
սելով գնաց եկաւ, աշխարհքին երեսը թապիյէ-  
թին ոյարը չի գտնուած աղէկ տղայ մին է, կը-  
սէիք, ֆախաթ երկու տարիէն ետքը դրախօմայի  
մը խօսք հանեց, չի տալնուն պէս՝ մնաք բարովը  
կոխեց .

Մագթ . — Եթէ ես հօրը տեղը ըլլայի, ուզած  
դրախօման կուտայի, վասն զի կընար տալ եւ  
արդէն շատ բան մը չէր ուզած, 100 ոսկի էր .

Ոնոփ . — Հարուր ֆարա չունեցող մարդուն  
հարուր օսկի կը տրուի՞ մի եա՞ . . . դուք անոնց  
խուռնազութինները չիյտէք . ան ասլը առնելու  
միտք չունէր, անտար ատեն գնաց եկաւ ֆախի-  
թը անցուց եա՛, իրեն պէս ճէպիտէլիքին մէկ լի-  
րա մը պիէ չի տալիքնին գիտնալուն համար,  
մախսուս հարուր լիրա ուզեր էր քի, չիտան տէ  
եախան ծառ քուընուն ազատէ .

Մագթ . — Ճիմա այն տղան դրախօմայով աղ-  
ջիկ մը չի՞ կընար առնել .

Ոնոփ . — Զգէ քի առնելու ըլլայ նէ խեր մը չի  
պիտի տեսնայ եա՛, տուող ըլլայ նէ՝ թող չառ-  
նելիք չընէ .

Մագթ . — Դուն ինչպէս առիր նէ, այն ալ . . .

Ոնոփ . — Բարով խերով չառնէի . առի նէ պիէկ  
ոա պոօյին վերի աշկը դրի, ուզածիդ պէս խար-  
ճեցիր . քու մէկ բարայիդ ծառք չի դպցունելո-  
վը քի անտար բան քաշեցի ու կը քաշեմ, էյէր  
եւ խարճէի նէ, ի՞նչ պիտի ըլլայի .

Մագթ . — Միթէ դոհ չե՞ս :

Ոնոփ . — Օ՛ . . . խոսք չուզեր . . . դրախօմայով  
կարգուողներէն ո՞ը դոհ մեացեր է քի ես ալ դոհ  
մնամ . . . խպաթ ըլլալով, խմաստունին մէկը դը-  
րախօմայով կարգուողներուն վրայ երգ մը շիներ  
է, մտիկ ըրէ որ ըսեմ:

(Կ'երգէ)

Ստակով կին մ'առներ,  
իշխել կուզէ վըրադ,  
Առտու, ցորէկ, գիշեր  
Ապաւակ կուտայ չա՛թ, բա՛թ .  
Վայ . . . գէշ ատեն . . .

Իշթէ ես աս հալին մէջն եմ.

Մագթ . — Մտիկ ըրէ՝ որ ատոր երկրորդ տու-  
նըն ալ ես ըսեմ.

(Կ'երգէ)

Առանց ստակի կնիկ  
Թէոր առնել ուզես,  
Ծախսես բաճկոն, շապիկ,  
Որ զինքը մնուցանես.  
Վայ . . . գէշ ատեն . . .

ՏԵՍԻԼ Դ.

Նոյնք եւ Զուարթուն

(Զուարթուն, որ ափսէի մը մէջ հօրը կերակուր կը բերէ, խորէն մտած ատենը կ'երդէ այսպէս.)

Հայրիկն ու մայրիկն  
Թէ սիրով չը լինին,  
Իրենց զաւակներն ալ  
Զուկի պէս տափկուին.  
Վայ... գէշ ատեն...

Ոնոփ. — Կը լսե՞ս, աղջիկդ ինչե՛ր կըսէ կոր։  
Մագթ. — Դուն տեղի կուտաս կոր։

Ոնոփ. — Քեզմէ՛ կը սորվի կոր։

Զուար. — Հայրիկ, ալ կարճ կապէ. ահաւասիկ քու ընթրիքդ. բարի ախորժակ. միայն թէ քիչ մը աճապարելու ես որ ժամանակին երթանք, մայրիկ, մինչեւ որ հայրիկս ճաշէ, մենք ալ երթանք շրջազգեստնիս փոխենք։ (Գացած ատենը) հայրիկ, կաղաչեմ, քիչ մը շուտ։

(Մայր եւ աղջիկ աջ կողմի սենեակը կերթան։)

ՏԵՍԻԼ Ե.

Ոնոփրիոս (Առանձին)

Ոնոփ. — Հրամմեցէք էֆէնտիմ. երբ մայր մը աղջիանը քով իր էրկանը անանկ բաներ կըսէ, քի աղջիկը երես առնելով հօրը դէմ կը խօսի, երբ աղջիկ մը իր հարը վար զարնելու խրատներ ու օրինակներ կառնէ մօրմէն, ան հօրը սիրուր ի՞նչ կըլլայ... ձար չի կայ, պիտի համբերես, չիւնքի

էյէր աղջիկդ խրատելու ելլաս՝ անդիէն մարը մէջ կը նետուի ու քեղ պղտիկ կը ձգէ. զաւկիդ խըմ-մէթը թէհլիքէի չի դնելու համար ծանըդ դուրս ելլելու չէ։

(Դրսէն փողոցին դուռը կը զարնուի եւ Մագթաղինէ տեսարան կուգայ շտապաւ։)

Մագթ. — Դուռն է. ո՞վ կընայ ըլլալ արդեօք։  
Զուար. (Որ հագուած, պատրաստուած էլ, տեսարան գալով) — Մայր իմ, միւսիւ երուանդը ըլլալու է, որ մեզ ընկերանալ խոստացաւ։

Մագթ. (Դող ելած) — Միւսիւ երուանդը... ուրեմն աճապարէ դուռը բանալ, բայց ես տակաւին պատրաստուած չեմ, այս սենեակն ալ ասանկ անկարդ վիճակի մէջ է. կեցի՛ր, միւսիւ երուանդը քիչ մը խօսքի բռնէ որ սա վիճակնիս չի տեսնայ. (Զուարթուն կը մեկնի խորէն։)

Մագթ. (Ափսէն վերցնելով) — Ե՛լ, մի՛ տընտնար. հագուստներդ ներս տար ու հոն հագուէ։

Ոնոփ. — Ի՞նչ կըլլանք կոր. էկողը ո՞վ է քի աստար իրար անցաք։

Մագթ. — Զիմացա՞ր, միւսիւ երուանդն է։

Ոնոփ. — Է, ի՞նչ կըլլայ եղեր. հէմ ագ տղան աս արա բէք շատ կերթայ կուգայ կոր. դիտցողը չի դիտցողը ի՞նչ կըսէ։

Մագթ. — Խոհական անձինք կարեւորութիւն չեն տար այդ կըսեններուն. միւսիւ երուանդը, որ ուսեալ եւ բարեկիրթ տղայ մ'է, քու դիտցաններէդ չէ։

Ոնոփ. — Վախթով քրոջդ տունը եկող դացով միւսիւ Զենոփին համար ալ ատանկ ըսիք։

Մագթ . — Աս անոր չի նմանիր . եւ հիմա այս խօսքերը ձգելով հագուստներդ ա՛ռ ու ներս դնա . (Դրսէն ոտնաձայն) ահաեկան :

(Մագթաղինէ ափսէն ոչ կողմի սենեակը կը տանի , Ոնոփրիոս ալ հագուստները առած , քը-թին տակէն «կրակէ» կը փախչինք կոր , ի՞նչ կը լանք կոր , խօսքերը մրմւալով՝ կնոջը կը հետեւի :)

ՏԵՍԻԼ Զ .

Երուանդ եւ Զուարթուն , (Ետքը) Մագթաղինէ

Երուանդ . (Մտած ատենը) — Այո՛ , օրիորդ , այս անգամ ալ զուարծալի երեկոյթ մը պիտի վայելենք . բոլոր մեր բարեկամներն ու բարեկամունիները ներկայ պիտի գտնուին . (Մագթաղինէի գալը տեսնելուն , կոտրտուելով զայն կը դիմաւորէ ու ձեռքը կը թոթուէ ) բարի երեկոյ , տիկին մայրիկ :

Մագթ . — Բարի եկաք միւսիւ Երուանդ , տիկին մայրիկը լ'նչպէս է :

Երուանդ . — Յարդանօք բարեւներ խօսեցաւ . թէեւ շատ կը փափագէր այս երեկոյ հոն ներկայ գտնուիլ , բայց անձնական քիչ մը տկարութեանը պատճառաւ զանց ըրաւ . ես ալ հօրեղբօր որդիս միւսիւ վահրամը Տրդատեանենց տունը տանել ձգելէս ետքը պատշաճ համարեցայ հոս գալ , թերեւս ըսի , Ոնոփրիոս աղայն հոգնածկամ զբաղեալ ըլլալով չուղէր միասին գալ , հետեւաբար տիկնոջ եւ օրիորդին ընկերանալ պարտիմ :

Մագթ . — Յանհունս չնորհակալ ենք ձեր հոգածութենէն . թէեւ Ոնոփրիոս աղան ալ պիտի ընկերանայ մեղ , բայց իւր գանդաղ բնաւորութենէն քիչ մը ուշացանք , ուստիքանի մը վայրկեան զձեղ սպասեցնելու հարկին մէջ գտնուենուս համար կանխաւ ներողամութիւննիդ կը ինդրեմք :

Երուանդ . — Քաւ լիցի , տիկին , կը ինդրեմոք իմ պատճառաւ չ'աճապարէք , եւ արդէն միւսիւ չամաղասպէնք ալ դեռ չէն մեկնած . (Չուարթունին դարձած) հոս եկած ատենս անոնց ալ հանդիպեցայ , պատրաստուելու վրայ էին . (Մագթաղինէ մեկնի) բաց ասկից , հետերնին պիտի բերեն նաեւ բերացի բարեկամներէն այս երեկոյ բարեպատեհ զուգադիպութեամբ իրենց հեւրեկող երիտասարդ պարոն մը , որ լաւ կը պարէ և քաջ ո՞ւ է կընէ եղիք :

Զուար . — Արդեօք նուագ արան ունի՞նք .

Երուանդ . — Այո՛ , միւսիւ Միհրան Փետուրեանը , որ լաւ Արմանի կըզարնէ , այս իրիկուն միւսիւ Տրդատեանենց առւնը գտնուիլ խոսացաւ : Կը յուսամթէ պարակից պիտի ըլլաք մեղ :

Զուար . — Հաճութեամբ . թէեւ աւաղ , այնչափ վարժ չեմ . . .

Երուանդ . — Քաւ լիցի , ձեր չնորհակի ձեւերով պարելը բոլոր պարասիրաց զմայլում պատճառածէ . թերեւս ես չի յարմարիմ ձեր ոտքերուն :

Զուար . — Ա՛ , ո՛չ , ո՛չ , ընդհակառակն մեծ պատիւ մ'է որ պիտի ընէք զիս պարակից ընդունելով ձեղ :

Երուանդ . — Շնորհակալ եմ ձեր այդ զգացումէն . բայց ի՞նչու հոս կենանք , եկէք ձեր դրացի օրիորդ Արմինէին երթանք առաջարկել որ պարի ատեն միշտ եղբօրը հետ վիզավի ըլլայ մեզի , տիկին մայրիկդ ալ երբոր պատրաստուի , հայրիկիդ հետ թող հոն գան զմեգ գտնեն :

Զուար . — Այո՛ , շատ աղէկ կըլլայ . (Խորի դըրան մօտեցած , կը գոչէ) մայրիկ , մենք միւսիւ Երուանդին հետ քովի տունը կերթանք , դուք ալ երբոր պատրաստուիք , հայրիկիս հետ եկէք զմեզ հոն գտէք , որ խմբավին երթանք :

Մագթ . (Դրսէն) — Շատ աղէկ կըլլայ :

(Զուարթուն վերջին անդամըլլալով հայելիին  
մէջ նայելէն ետքը երուանդին հետ խորի դռնէն  
կը մեկնի : Ոնտիրիոս աջ կողմի սենեակէն տեսա-  
րան կուգայ, երկայն նոր կրկնոց մը հագած եւ  
գլուխը խոշոր ու կարմիր գտակ մը գրածէ . նոյն  
միջոցին Մագթաղինէ ալ որ արդուզարդը լմացու  
ցած է, խորէն կը մննէ, ձեռքը չի վառուած  
խոշոր լապտեր մը, դոր սենեկին մէջտեղը կը դնէ : )  
Մագթ . — Լապտերը վառելէդ ետքը սա զամ-  
բարները մարէ, որպէս զի հրդեհի արկած մը չի  
պատահի . ասկից զատ, աղջկան հայր ես, երթա-  
լիք տեղերնիս անանկ վարուելու ես որ վրադ չի  
խնդացնես .

Ոնոփ . — Աղ խրատդ դուն ինքինքիդ տուր .  
Մագթ . (Վերջին անդամ ալ հայելիին մէջ նայե-  
լէ ետքը) — Լապտերը ա՛ռ ու զմեղ եկուր քովի  
չամաղասպ աղայենց տունը գտիր, որոց հետ ըն-  
կերացած պիտի երթանք Տրդատեանենց : (Մեկնի)  
Ոնոփ . (Առանձին) — Եւ փառք յաւիտեանս  
ամէն . . . տեսա՞ք մի հիմա, ուշախի պէս ֆէնէուը  
վառած ետեւնուն ալ պիտի հասնինք . . . ախ . . .  
ագըլըլպլ պաշ էլինտէն նէ՞ չէքէր սէ փիլ աեագ . . .  
ճար չի գայ, պիտի համբերեմ . (Լապտերը վառե-  
լէն ետքը զամբարները կը մարէ) Փախաթ, ծանս  
հասած տեղն ալ սա պիտի ըսեմ . (Կ'երդէ)

Ստակով կին մ' առներ,  
իշխել կուզէ վըրադ,  
Առառու, ցորէկ, գիշեր  
Ապտակ կուտայ չաթ, բաթ .  
Վայ . . . գէշ ատեն . . .

(Մեկնելու վրայ՝ վարագոյրը կ'իջնէ .)

## ԱՐԱՐՈՒԻՄ Բ.

Տեսարանն է Տրդատեանենց տան մէկ սենեա-  
կը, որ պուսական ձեւով կահաւորեալ է . Խորը  
եւ երկու կողմը դուռներ . Բազմոցին անկիւնը  
նստած է Շողակաթ խամթունը, անոր քով Ոնոփ-  
րիոս, Ղուկաս եւ Տրդատ նստած են . Քիչ մը  
ասդին ալ Մագթաղինէ եւ Պիսթաս, Աթառներու  
վրայ նստած են Զուարթուն, Երկու անխօս օրի-  
որդք, Երուանդ, Վահրամ, Գառնիկ եւ քանի մը  
հատ փոքրիկ տղայք : Օրիորդք երիտասարդաց  
հետ երբեմն անձայն պիտի խօսին ու խնդան :

### ՏԵՍԻԼ Ա .

(Վարագոյրը բացուելու միջոցին, օրիորդ մը ա-  
նոյշ կը հրամանէ, Միւսիւ Զարեհ ալ ջուրը կու-  
տայ : Անոյշը նախ տիկիններուն պիտի տրուի .)

Շողակաթ . (Անուշին ամանը առնելով) — Պիս-  
թաս հանըմ, խերը տեսնանք . . . անուշովը լուսին ։ Անոյշը  
մնայ . . . փեսայ ընենք : (Կուտէ)

Պիսթոս . — Քու աղօթքովդ, մեզ-տուտու .

Ոմանք . (Միաձայն) — Անոյշ հրամանեցիր .

Շողա . — Անոյշ մնաք, եավրում . . . քա աս ի՞նչ  
աղւոր աղած խավունի էր .

Պիս . — Զիյտե՞ս կոր, մեզ-տու, Զապելիցաս ե-  
փեց . աճէլէյով իըվամը քիչ մը թուլ եղաւ ամա . . .

Շող . — Ո՛յ, չէ՞ , մատները սիրեմ, բէք աղւոր  
եփեր է .

Մագ . — (Երեն ներկայացուած անոյշը Պիսթո-  
րին ներկայացնելով) — Հրամանեցէ՞ք :

Պիս. — Վույ արեւուդ մեռնիմ, ի՞նչ կընես,  
չի վայլեր.

Մագ. — Տէր ողորմեա, վայլումը ասանկ է.

Պիս. — Վույ չէ՛, իրաւոր խաթրըս կը մնայ,  
նաֆիլէ սիրտդ մի՛ հատցուներ. չեմ առներ.

Մագ. — Ուրեմն խերը տեսնաք, շատ տարիներ  
կը բարեմաղթեմ.

Շող. — Խողաց ալ, (Մագթ. անոյշը կուտէ.)  
Կանայք. (Միաբերան) — Անոյշ հրամմեցիք.

Մագ. — Շնորհակալ եմ... մէրսի.

Պիս. (Անոյշը ձեռքը) — Բարի եկաք, մեծապէս  
շնորհակալ ենք, ամեն ատեն ասանկ ուրախ ըլլանք,  
Շող. — Ամէն. հանդերձ պարեկամով.

Ոմանք. — Անոյշ հրամմեցիք.

Պիս. — Շնորհակալ եմ: (Անոյշը օրիողդաց ալ  
տրուելէն ետքը, Ոնոփրիս աղային կը տարուի.)

Ոնոփ. — Եհ, Աստուած շատ տարիներու հաս-  
ցընէ, խերը տեսնաք, անունովը ապրի մնայ,  
Աստուած բանին գործին ալ յաջողութիւն տայ:

Պիս. — Ողջըլլաս, Ոնոփրիսս աղա.

Շող. — Ամենէն էվէլ կօրծին աջողութինը պէքէկէ.

Միաբերան. — Անոյշ հրամմեցիք.

Ոնոփ. — Շնորհակալ եմ... կենդանի մնաք:

(Ղուկաս եւ Տրդատ ալ միեւնոյն բարեմաղթու-  
թիւնները կրկնելէ ետք անոյշը կուտեն, կարդը  
երիտասարդաց կուգայ:)

Երու. (Անոյշը ձեռքը, յոտին) — Տրդատ աղայ,  
ի դիմաց հոս ներկայ գանուող սիրասուն ընկե-  
րացս, նոյնպէս ի դիմաց ակամայ պատճառներով

Ներկայ չգտնուող յարդելի ընկերացս, պատիւ  
ունիմ ձեր սիրասուն որդւոյն ծննդեան տարե-  
դարձը շնորհաւորելով, անդորր եւ երջանիկ կեանք  
մաղթել յերկնից, եւ այս առթիւ ամենայն վրս-  
տահութեամբ եւ անկեղծութեամբ կը յայտարա-  
րեմ թէ՝ միւսիւ Զարեհ ձեր որդին իւր աղնիւ  
բնաւորութեամբը եւ հմայիչ ձիբքերովը ապա-  
գային մէջ մեծ մարդ մը ըլլալու խոստումը, կու-  
տայ: (Կուտէ)

Տրդատ. — Շնորհակալ եմ էֆէնտիմ, ան ձեր  
զաթութինն է, ձեր աչքին անանկ է երեւցեր:

Վահրամ. (Նոյնպէս յոտին) — Տեա՛րք եւ տիկ-  
նայք, ինչպէս որ միւսիւ Երուանդ յայտարարեց,  
միւսիւ Զարեհի ունեցած ազնիւ հանդամանդներն  
հաստատելու համար հեռուներ երթալով փաս-  
տեր եւ ապացոյցներ տալու հարկ չի կայ, ի ման-  
կութենէ միեւնոյն յարկին ներքեւ աշակերտե-  
լով, ի մօտուստ տեղեակ ենք իւր ազնիւ հան-  
գամանայ, ինքն ի մանկութենէ այդ բարձր կո-  
չումն, ուր կը գանուի այսօր՝ կը ցուցներ, եւ  
վստահ եմ թէ յետ այսորիկ եւս նոյն ուղղութիւ-  
նը պիտի շարունակէ ի պարծանս իւր ծնողաց,  
համեստափայլ քբոյն, եւ բոլոր գերդաստանին:

Ոնոփ. (Մեկուսի) — Զավալլը աղջկան թեւերը  
ինկաւ, անոնք տահա կայներ ասմաւուրք կը կար-  
դան: (Վահրամ եւ Գառնիկ ալ անոյշ կուտեն:)

Զարեհ. (Նոյնպէս) — Մեծարոյ հիւրերս. նու-  
աստիս ծննդեան տարեդարձի առթիւ երկսեռ  
պատուարժան հանդիսականներէ արտայայտուած

սիրալիք յարդանաց եւ համակրանաց համար պարտաւոր կղդամ անձս խորին երախտագիտութիւն յայտնել ձեզ, տեարք ազնուայարդ, համեստափայլ տիկնայք, եւ ազնուահի օրիորդք, որ պատասխանեցիք մեր այս երեկոյեան հանդիսին եւ պղնաղարդեցիք ձեր ներկայութեամբ այս խոնարհ վայրն, որ արդարեւ շատ հեռի է ձեր այցելութիւնն ընդունելու արժանաւորութենէն . . .

**Երիտասարդք** (**Միաձայն**) — Քա՛ւ լիցի, քա՛ւ լիցի  
եւ Օրիորդք

**Ոնոփ** . — Աստուած թողութիւն չնորհեցէ .

**Զարեհ** . (**Շարունակելով**) — Մաղթեմ փոխադարձար եւ ձեզ համար ամեն անդորրութիւն եւ բարեբաստութիւն . (կուտէ)

**Ամենքը** . — Անուշ հրամմեցիք .

**Զարեհ** . — Շնորհակալ եմ, շնորհակալ եմ.

Անոյշին ափսէն դուրս կը տանին .

**Շող** . — Ե՞յ Օնոփիոս աղա, տահա ի՞նչ կայ չի կայ, նայինք .

**Ոնոփ** . — Ողջութիւն . հէմ ինչ կայ չի կան ձեզի հարցնելու է, չիւնքի դուք մենէ առաջ կիմանաք :

**Շող** . — Մենք շաբաթ մըն է տեղ մը դացած չունինք քի . . . հաթտա օր մը թօհափճի Ամրակում աղայենց աշքի լուսի պիտի երթայինք, ասօր վաղը ըսելով՝ պիտի թիւրլիւ վախիթ չեղաւ .

**Մագթ** . — Ի՞նչ պատճառաւ պիտի երթայիք, արդեօք աղջիկնին նշանեցին :

**Պիս** . — Խայիր, գոլէճէն հանեցին, տիրլօմայով ելած ըլլալուն համար աշկի լուսի երթալ մը կը

վայլէր . լսեցինք որ վարդերես աղայէնք ալ Տօմնիցանին մեր վարժարանէն հաներ գոլէճ պիտի դնեն եղեր .

**Ղուկ** . — Ինչո՞ւ, մեր վարժարանին մէջ կարդալ, գրել, ձեւել ու կարել չե՞ն սորվեցներ .

**Մագթ** . — Ճա՞նըմ Ղուկաս աղա, մինակ կարդալ, գրել, ձեւել ու կարելով ի՞նչ կըլլայ, գոլէճին մէջ գտնուած կարգ մը ուսմունքները մեր վարժարաններուն մէջ այնչափ աղէկ չեն կրնարեղեր սորվեցնել :

**Շող** . — Մեզի ալ ատանկ ըսին :

**Պիս** . — Հաթտա անցածները Ռաբիկ աղայենց դացինք, մենծ ուրախութեան մէջ էին, չիւնքի, աղջիկնին, Ռամելան գոլէճէն վկայականը առերելեր էր . ան շաբթուան գաղէթաներն ալ գրեցին . Երու . — Այո՛, կը յիշեմ, ես ալ կարդացի .

**Ոնոփ** . — Տօքթօռ է ելեր .

**Մագ** . — Ի՞նչպէս տօքթօռ, ուսմունքը կատարելադործողին վկայական կուտան :

**Ոնոփ** . — Ես գ իտցայ քի աղ վկայականը մինակ տօքթօռներուն կուտան :

**Մագթ** . — Եւ արդարեւ տեսնելու արժանի վըկայական մը . գաղիերէնի մէջ՝ առաջին, թուարանութեան եւ աշխարհագրութեան մէջ՝ քաջ, բիանոյի մէջ քաջալաւ, իսկ գեղագրութեան մէջ այնչափ յառաջադէմ, որ աչքը գոց՝ մարդարիսի պէս գրերը կը շարէ . վերջապէս, առաջին նօթէ առեր .

Շող .— Աֆէրիմ, մատները սիրեմ. Էրանի՛ առ-  
նողին :

Մագթ .— Անանկ չէ՞ մի եա' :

Ոնոփ .— Ան չէ ամա, սա մեր բիւսկիւլճի Ռա-  
րիկ աղային աղջկանը համար չէ՞ ըսածնիդ :

Պիս .— Պէլի . Փախաթ հիմա ի՞ր վարըշը տես-  
նաս նէ, ամենեւին չես ըսեր քի էսնափի մը զա-  
ւակ է :

Ղուկ .— Հէլպէթտէ անանկ պիտի ըլլայ :

Ոնոփ .— Աճապա ո՞ր թիւծճարին քով եազը-  
ճութան պիտի երթայ :

Պիս .— Վույ ճանը՛մ Ռնոփրիոս տղա, աղ ի՞նչ  
խօսք է, անանկ գիտնական զաւակը ո՞վ տունը  
կը ձգէ :

Տրդատ .— Անանկ է, չեն ձգեր եա' :

Ռնոփ .— Եյէր առնելիք էրիկը կերակուր ե-  
փել, ձեւել ու կարել, վլալ ու իւթիւ ընելու  
ալըշխան մէկը րլայ նէ՝ ան ատեն աշխարհին ե-  
րեսը ան նցմէ էրանելի էրիկ կնիկ մը չի պիտի-  
գտնուի . (Երիտասարդք եւ օրիորդք բարձրա-  
ծայն կը խնդ ան եւ իրարու հետ կը փափան .)

Մագթ .— Ցէ՞ ողորմեա, այդ ի՞նչ խօսք է . . .  
նոյէ՛, չօճաւիներն անգամ ըսածիդ վրայ կը խըն-  
դան :

Ռնոփ .— Շիտակը ըսելուս համար կը խնդան  
կոր . չիւնքի, էրկանը գիտնալիքը կնիկը սորվի  
նէ՝ կնկան գիտնալիքն ալ էրիկը սորվելու է . մէ-  
սէլա, խաթըլքա միւլվիթ, մեզի պէս էսնափի մը  
աղջիկը զէնկին մը շիգար չառներ, առնող մ'ալ

գտնուի նէ, հաղարին մէկը . է՛յ, զէնկինին աղջի-  
կանը վայլելիք թախըմ մը ուսմունքները էսնա-  
փին աղջիկը սորվի նէ, անոր էրիկն ալ տունին մէ-  
ջի գործերը իր վրայ առնելու է . չէ նէ, աշճի .  
բառամանա, սիւտանա բունելու վախիթ չունե-  
ցող էսնափին տղան ալ մեր դուռը չիգար չի  
զարներ :

Զուար . (Նեղացած) — Մայրիկ, հիմա այդ  
տեսակ խօսքերուն ի՞նչ տեղը կայ :

Երու .— Կը ձայնակցիմ օրիորդին, այդ տեսակ  
բամբասանքները այս իրիկուան համար չեն :

Շող .— Բամբասանք չէ եավրում, բանն ասանկ  
է . բէք աղւոր կըսէ կոր, հապա ի՞նչընենք, մենք  
ձեզի պէս խաղալ չիյտենք քի, ելլանք խաղանք :

Զարեհ .— Եղբարք, եկէք մենք ալ քովի սը-  
րահը երթանք «տանս» մը ընենք :

Տրդատ .— Հա՛հ, իշթէ հիմա սրտերնիդ չի նե-  
ղանար, գացէ՛ք էյլէնմիշ եղէք :

(Օրիորդք եւ երիտասարդք աջ կողմէն կը մեկ-  
նին . ներսէն, իրենցմէ մէկը «ան-ձէ՛, վիշվէ՛» պի-  
տի գոչէ, եւ «Արմօնիկ»ի մը քատրիլ զարնելու  
ձայնը հեռուուէն պիտի լուուի, այնպէս որ՝ թատե-  
րարեմը գանուող անձանց խօսակցութիւնը չի  
խափանէ) :

Ղուկ .— Ե էֆէնտիմ, իշթէ անոնք ելան գա-  
ցին, մենք մեզի կընանք տեսնուիլ,

Շող .— Անանկ է, ճահիներն ալ չեմ մեղադըեր,  
հոգի՛ . ասանկ խօսքերը իրենց գործին չիգար :

Տրդատ .— Եյ Ռնոփրիոս աղա, հիմա դուն ը-

սել կուզես քի , գոլէճէն ելող աղջիկները չե՞ն  
կարգուիր .

Ոնոփ . — Եֆէնտիմ , մալիւմ ա' , փարան մարդը  
հպարտ կընէ . զէնկինի աղջիկները քի քիչ մը հը-  
պարտ կըլլան , դռախօմային ուժովը կը կար-  
գուին . Փախաթ մեզի պէս էսնափի մը գոլէճ  
կացող աղջիկն ալ զէնկինին պէս հպարտ դուրս  
կելլայ կոր տէ՝ տատա , բառամանա աշճի ունե-  
ցողի թափուր մը կունենայ կոր . կարգուել ու-  
զող էսնափի աղաքներն ալ աղ գոլէճէն ելող-  
ները դրախօմասրդ առնել չե՞ն ուզեր կոր , չիւն-  
քի , « էվէ գատըն կէթիրէճէիզ , գատը տէյիլ կը-  
սեն կոր . էյ , մենք քի դռախօմա տալու կարո-  
ղութիւն չունինք , աս բռնած ճամբայովսիս ,  
տիւզնէ « եկէք մեզմէ դրախօմա ուզեցէք , » կը-  
սենք կոր .

Դուկ . — Անանկ է , ախպար , անանկ է :

Ոնոփ . — Իշթէ Եփրեմ աղային աղջիկը աչքեր-  
նուս առջին է . ան ալ մեզի պէս էսնափի մը զա-  
ւակ է , մեր վարժարանը գացած վախթը իրի-  
կունները մօրը գործերուն եարտըմ կընէր , հմաւկ  
հնաղանդ զաւակ մը պիտի ըլլայ կըսէիք , Փախաթ  
իրեք տարի գոլէճէն մէջ մնալէն ետքը պիւսպիւ-  
թիւն փոխուեցաւ , հիմա տեսնաս նէ՝ պանքէոի  
մը աղջկան թափուրը ունի կըսեռ . անխտաք քի-  
թը մեծցեր հպարտցեր է . չիւնքիս բիանո չափել ,  
հիսապ քիթապ , խաբտանութիւն գիտէ եղեր .  
Ճառքին նազիկութիւնը չաւրելու համար տաքէն  
պաղ ջուրը չի խոթեր եղեր . մէկուն հետ խորա-

թա ըրած ատենը քիթին մէջէն կը խորաթէ  
կոր . տահան կայ , տուներնին մեզի պէս էսնափ  
մարդ մը երթայ նէ հպարտութենէն թէնէզիւլ  
չըներ կոր երեւալու , անցած տարի Ծնունդին ին-  
ծի ըրածին պէս . Փախաթ եկու նայէ քի տա-  
հա առնող մը չեղաւ :

Մագթ . — Այդ ի՞նչ ոչինչ խօսք է , գոլէճէն  
ելլելէն անմիջապէս ետքը պիտի ամուսնանը ,  
բաղդը երբ բացուի նէ կը կարգուի , եւ նայինք  
թէ գոլէճ երթալո՞վը ծուլացեր է , ի բնէ ծոյլ է  
եղեր անիկայ , միթէ մեր վարժարաններէն ելլող-  
ներուն մէջ ծոյլ չի՞ գտնուիր .

Ոնոփ . — Գոլէճէ ելլողներուն չափ քիպիր չեն  
ըլլար :

Շող . — Քա ճանըմ Մագթաղինէ հանըմ , քի-  
պիր ըստ տէ՝ միտքս եկաւ , Քիպիրենց աղջկան  
նշանը ե՞տ են ըրեր :

Մագթ . — Արդէն նշանուած չէր .

Շող . — Մեղայ , հապա ըսին քի մէնխալէ թիւճ-  
ճարի մը քով եազըճութին ընող չնորհքով տղայ  
մը չիյտեմ որո՞նց սուարէին մէջ՝ տեսեր բէք հաւ-  
ներ ուզեր է եղեր :

Մագթ . — Ատանկ բան մը չիմացանք .

Պիս . — Աման , ճանըմ մեզ-տուտու , հիմա գա-  
րը փոխուեցաւ , ծահիլ մը աղջկան մը երեսը նա-  
յեցա՞ւ մի , եախօստ երկու հեղ մէկուն տունը  
գնաց եկա՞ւ մի , հէմէն՝ « աղջիկնին պիտի առնէ ,  
ըսելով , շըբ տէյի խօսք մը կը հանեն կոր . Մեր

Քահիլութեանն ալ երթալ գալ կըլլար , ֆախաթ  
ասանկ խօսքեր չեր ըլլար .

Ոնոփ . — Չիւնքի , ձեր վախթին ճահիլները  
անտար սըխ սըխ չեն երթար դար . հիմակուն-  
ները , նշանուեր առնեն պիտիի պէս հիյեթով մը  
կերթան կուգան կոր .

Շող . (Մտածելով) — Քա ամա սա ո՞վ ըստ  
քի խօսք-կապ ըլլալով ալ իրեք օսկինոց սահաթ  
մը տուեր է .

Պիս . — Ճասկցայ . . . հասկցայ , ադ իրեք օսկի-  
նոց խօսք-կապը Մէուկէլ աղայենց տարեր էին ,  
Քիպիրենց չէ . Փախաթ ան ալ ետ մնաց . զավալ-  
լըները ինկան ելան , սէպէ քի ճէհէղին կեսը շե-  
նեցին , խօսքը մէջերնիս , 30 օսկիի խտար ալ պար-  
տկան ինկան , մէյ մ'ալ իմացանք քի , մանչը  
խօսք-կապէն վաղ եկեր , առեր քալեր է .

Ոնոփ . — Իշթէ պու .

Տրդատ . — Աֆէրիմ , երեսը ճերմակ կենայ .

Շող . — Է՛հ , առաւ քալեց նէ խօսք-կապն ալ  
վրայ տուաւ եա' .

Պիս . — Հէլպէթ . ի՞նչ երեսով ետ պիտի ուղէր .

Ոնոփ . — Էյ ադ խօսք-կապը ետ չառնելով ո՞վ  
քեարլը ելաւ .

Պիս . — Աղջկան թարափը .

Ղուկ . — Էյլէ եա , մանչը վրայ տուած եղաւ .

Ոնոփ . — Նայինք անա՞նկ է մի . ես կըսեմքի  
ադ տղան անդին հինդ տասը օսկի էվէլ դը-  
րախօմալը աղջիկ մը գտած ըլլալուն համար ի-  
րեք օսկիէն վաղ անցած է . հէմ , անտար վախիթ

Երթալ գալով էյլէնմիշ եղո՞ղը վրայ տուած ե-  
ղաւ մի՝ 35 լիրայի մասրափի տակ մտնողը մի . . .  
իրեք օսկիի գաբառօյով մը 35 լիրա մասրափի տակ  
կը մտնուի՞ մի . . .

Մագթ . — Ի՞նչ ընէին . միթէ խօսք-կապ առ-  
նելին յանցա՞նք մ'էր , բայց եթէ այդ խօսք-  
կապն ալ ըլլալայ , աղջկան կողմը ի՞նչպէս վստահի  
անոնց .

Ոնոփ . — Ինծի հարցունէք նէ՝ խօսք-կապ կամ  
նիշան տուած ատեննին աղջկան թարափը բէք  
բէք էրկու իրեք ամիսէն հարկը ընել լմիցունելու .  
համար մուխավէլէ ընելու է . չէ նէ , խօսք-կապ  
տուի ըսելով տարիներով երթալ դալէն ետքը  
պըսմիշ կըլլայ ու իշթէ անանկ գլոխը կառնէ  
կերթայ . աղջկան թարափն ալ խօսք-կապը մեզի  
մնաց ըսելով կը միսիթարուի ամա , շինած ճէ-  
ճէզն ալ ծառքը կը մնայ , չիւնքի ադ աղջիկը  
պէլքի մէկ երկու տարի պէլքէյէ պաշխա  
խըսմէթ մը ելլալու համար , մինչեւ ան ատեն ալ  
առջի շինուած ճէճէզին պիչիմը պաթալի կը զար-  
նէ , կէնէ աղջկան թարափը զարարլը կելլայ .

Պիս . — Քուրուկ , մեր ատենն ալ խօսք-կապ  
կար ամա , ասանկ ճայմիշ ըլլալ կա՞ր մի եա' . . .

Ղուկ . — Նէ՞ մինասիպէթ :

Ոնոփ . — Ադ խօսք-կապին խըյմէթը մեր վա-  
խիթը կը գիտցուէր . խօսք-կապէն վաղ գալը  
նամուս կը սեպէինք . հիմակուներէն շատը մէզա-  
թը մալ ծախողի մը պէս հինդ լիրա էվէլ դըրա-  
խօմա տուողին ետեւէն կը վաղեն կոր .

ՏԵՇԻԼ. Բ.

ՆԵՐՆՔ և ԶԱՐԵԿ

Զարեկ. (Այ կողմէն շտապաւ տեսարան կուդայ) — Մայրիկ, մենք քատրիլը լմացուցինք, պարտիզին վրայի սենեակը գացինք, երգ պիտի ըսենք. դուք ալ հոն եկէք միատեղ նստինք.

Պիս. — Աղէկ կըլլայ, հրամնեցէք Ոնոփրիսս աղա, քիչ մ'ալ անդիի սենեակը երթանք.

Թնոփ. — Դուք գիտէք, ուր կուզէք նէ՛ հոն կը նստինք, (Ամենքն ալ աջ կողմէն սենեակ կըմտնեն):

ՏԵՇԻԼ. Բ.

Երուանդ եւ Վահրամ. (Խորէն կը մտնեն)

Երու. — Ի՞նչ է ըսելիքդ.

Վահ. — Եղբայր. այս ի՞նչ անլուծելի գաղտնիք մը եղաւ.

Երու. — Ի՞նչ բան. ի՞նչ կայ որ.

Վահ. — Կը կարծէինք թէ Մէլիտեանց օրիորդ Նոյեմիի հետ անքակտելի կապերով կապուածես, մինչդեռ քիչ մը առաջ օրիորդ Զուարթունի հետ պարած ժամանակդ անկարելի եղաւ զարմանքս զսպել, ի՞նչ ձեւեր. . . ի՞նչ շարժուածք,

Երու. — Քաղաքակրթութեան եւ դաստիարակութեան պահանջն է, չհպատակիլ անկարելի է.

Վահ. — Այո՛, բայց արդեօք դաստիարակութեան պահանջն է ամեն օր զգեստի պէս ուղղութիւն եւ համոզում փոխելը, . . .

Երու. — Կը կարծես թէ կը սիրե՞մ. . .

Վահ. (Ընդմիջելով) — Այո՛, վատահ եմ, ոչ մին եւ ոչ միւսը . . . շարունակեցէ՛ք.

Երու. — Տարօրինակ բաներ կըսես . . . ես կը սիրեմ արդարեւ Նոյեմին . . .

Վահ. (Ընդմիջելով) — Եւ Զուարթունը.

Երու. — Բայց եղբայր, կատակարանելու ժամանակը չէ. կը սիրեմ զնոյեմի՛ հոդւոյս չափ. . . բայց Զուարթունը . . . ո՛հ, կըցաւ իւր ազդեցութեան ներքեւ ընկճել զիս.

Վահ. — Ի՞նչ եղաւ, տարօրինակ բա՞ն մը պատահեցաւ.

Երու. — Ո՛չ.

Զու. — Ուրեմն, քանի որ վերջնապէս որոշած ես Նոյեմիի հետ կապուիլ, ինչո՞ւ այդչափ Զուարթունի հետ կը սիրաբանես.

Երու. — Բայց նամակներ ունիմ իւր քովը, որոնք դուարթութեան համար կը գրէի ու կը զրկէի, և այսօր բոնուած եմ:

Վահ. — Բոնուած ես . . . ուրեմն ի՞նչ պիտի ընես, ինչպէս պիտի ազատես օձիքդ.

Երու. — Երկու ամիսներէ ի վեր, որ ծանօթացաց Նոյեմիի, երկու ամիսներէ ի վեր կըսեմ, Զուարթունի ձեռքէն նամակներս աղատելու միջոց մը ի դուր կը փնտուեմ. ա՛հ, վահրամ, դու գիտես թէ ինձ նման երխտառարդ մը Նոյեմիի պէս բարեկիրթ միանդամայն հարուստ օրիորդ մը կընայ գոհացնել. Զուարթուն՝ մօրը պէս բազմապահանջ եւ նիւթական միջոցներէ զուրկ է. վերջապէս կուզեմ իրմէ հեռանալ, բայց մինչեւ որ առ ինքն

դրկած նամակներս ձեռքէն առնել յաջովիմ, ճըշ-  
մարտապէս զինքը սիրելու ձեւերէս չեմ կրնար  
հրաժարիլ:

Վահ. — Բատ իս, այն նամակները կարեւորու-  
թիւն չունին, թող իւր քովը մնան.

Երու. — Բայց իւր մայրը, տիկին Մագթաղինէ,  
որ խստապահանջ կին մ'է, երբ իմանայ թէ հա-  
կառակ իմ տարիէ մը ի վեր բերանացի եւ դրա-  
ւոր կերպիւ տուած խոստմանս, Զուարթունը ձը-  
գելով պիտի ամուսնանամ ուրիշի մը հետ, նամակ  
ներս նոյեմիի ծնողաց ցուցնելով կրնայ զիս ան-  
պատուել եւ արդելք յարուցանել. ո՞հ, այն օրը  
ինձ համար մահուանս օրը կըլլայ:

Վահ. — Մտածմանցդ պատճառը այս է.

Երու. — Այո, եթէ այդ նամակները այսօր ձեռք  
ձգել յաջողիմ, անմիջապէս Զուարթունի հետ ու-  
նեցած յարաբերութիւններս պիտի դադրեցնեմ.

Վահ. — Պէտք է գիտնալ որ սիրոյ մէջ տրուած  
խոստումը այնչափ կարեւորութիւն չունենար.

Երու. — Բայց այս այն կարգի խոստումներէն չէ.  
Զուարթուն, որ ուրիշ երիտասարդի մը հետ պի-  
տի ամուսնանար, ես՝ թէ լեզուով եւ թէ նամակ-  
ներու միջոցաւ յաջողեցայ իւր սիրոը ինձ դար-  
ձնել, որով առաջադրեալ ամուսնութիւնը մեր-  
ժեց, եւ մայրն ալ հաճեցաւ. արդ, տարիէ մը  
ետքը համոզուելով որ Զուարթունի հետ ամուս-  
նանալովս չպիտի կարենամ վայելել այն հանգս-  
տութիւնը, ողը նոյեմիէն վայելելուս վստահ եմ,  
որոշած եմ իրմէ բաժնուիլ. բերանացի տուած  
խոստումներս կրնամ ուրանալ բայց նամակնե՞րս ..

Վահ. — Անհոգ եղիլ, Զուարթուն քեղմէ ընդու-  
նած նամակներուն պէս, միւսիւ Արամէն եւ միւ-  
սիւ Սեփոնիկէն ալ նամակներ ստացած եւ անոնց  
պատասխանած է, հետեւաբար, եթէ նա քու  
նամակներդ մատնէ, դու ալ Արամէն ու Սեփոնի-  
կին զրկած իր նամակներէն մէկ քանին պիտի կա-  
րենաս ցուցնել.

Երու. (Ուրախացած) — Արամէն եւ Սեփոնին  
գրած նամակները մի՛ ... բայց ի՞նչէ՞ն գիտես.

Վահ. — Արդի սիրահար երիտասարդաց պէս ի-  
րենց անխոհեմութենէն, որք ի սկզբան աւելորդ  
նախազգուշութիւններ կրնեն, եւ երբ քիչ մը ա-  
տեն անցնի, իը թուլան եւ անդադանապահու-  
թեամբ օձիքնին ձեռք կուտան, որոցմէ մէկն ալ  
դու ես :

Երու. — Բայց ի՞նչպէս պիտի կարենանք այդ  
նամակները անոնց ձեռքէն առնուլ :

Վահ. — Շատ դիւրութեամբ . անցեալ կիւրա-  
կէ նոյն երկու պարոններուն հետ զբօսարան մը  
նստած կը խօսակցէինք, չի գիտեմ, ի՞նչպէս ե-  
ղաւ, խօսքը քու վրադ դարձաւ, եւ Սեփոնիկ,  
«Շատ կը զարմանամ որ միւսիւ երուանդ անանկ  
փոփոխամիտ օրիորդ Զուարթունին սիրահարած է,  
այն օրիորդին կըսեմ, որու, հետ վարժարան գա-  
ցած ատենիսնամակներ կըփոխանակէինք» ըսաւ .  
Արամ ալ ձայնակցեցաւ իւր ընկերոջը : Յայտնի  
բան է որ այս խօսքերը օրիորդը նախատելու դիտ-  
մամբ արտասանեցին . արդ, երբ իմացնեմ ա-  
նոնց թէ դու Զուարթունը երեսէ ձգելու հա-  
մար իրենց քովը ունեցած նամակներուն կը կարօ-

տիս, օրիորդէն ժամանակաւ խարուելնուն  
վրէժը լուծելու համար նամակները ամենայն սի-  
րով ինձ պիտի յանձնեն, ես ալ քեզի կուտամ,  
բայց սա պայմանաւ որ դու ալ վաղը ելլես քթիս  
ինդաս.

Երու. — Վահրամ, այդ անկարելի՛ է, եւ ահա  
կ'երդնում պատւոյս վրայ, որ եթէ սոյն դժնադակ  
կացութենէս ազատելով հարուստ նոյեմիի հետ  
ամուսնանամ, գործնականապէս պիտի վարձատ-  
րեմ զքեզ: Ա՛հ, դու որ իմ հօրեղբօր որդիս ես,  
անմոռանալի բարեկ եւ մեծ չնորհք մը ըրած պի-  
տի ըլլաս՝ եթէ յուսահատութեան անդունդը դը-  
լրուելէ ազատելու համար ինձ օդնութեան ձեռք  
կարկառես, եւ որուն համար ցվերջին շունչս  
պարտաւոր կ'զգամ անձս...

Վահ. (Ընդմիջելով եւ ձեռքը գրելու պէս շար-  
ժելով) — Ընդունեցէք յարդանացս հու աստիքն,  
մնամ ձեղ միշտ բարեացակամ եւ երա տապարտ.

Երու. — Կատակը մէկդի, վահրամ ոտնաձայն  
կայ, վերջացնենք այս խօսքերը, մտադրութիւն-  
նիս հաստատ է.

Վահ. — Դաւադրութիւննիս, ըսէ՛:

Երու. — Լուէ՛, ահա եկան.

### ՏԵՍԻԼ Դ.

Նոյնք և Օրիորդ մը, որ ափսէով գինի եւ  
նուշ կը բերէ հրամցնել:

(Մինչդեռ Երուանդ գինիին դաւաթն առած,  
«Դատ տարիներու» ըսկելով խմել կը պատրաստուի,  
խորէն կը մտնեն Մադթաղինէ եւ Զուարթուն.)

Մադթ. (Մտած ատենը) — Հոս ի՞նչ կը ճըգ-  
նէք, միւսիւնե՛ր:

Երու. — Ներսի սրահը խիստ տաք ըլլալուն,  
քիչ մը զովանալու համար հոս եկանք . . . հրամ:  
մեցէ՛ք, գինի առէք:

Մադթ. — Ծնորհակալ եմք, արդէն խմեցինք.

Երու. — Հատ մ'ալ հոս խմեցէք, ի՞նչ կըլլայ.  
(Եւ իւր ձեռոքը մէկ մէկ դաւաթ կը հրամցնէ,  
չորսն ալ դաւաթնին իրարու կը բաղիսեն.) միշտ  
այսպէս ուրախ եւ զուարթ ըլլանք.

(Կը խմեն եւ մէկ մէկ քիչ նուշ առնելնէն ետ-  
քը ափսէն դուրս կը տարուի):

Մադթ. (Երուանդին, երկու կոտրած նուշ ներ-  
կայացնելով) — Սա երկուքէն մին ընտրեցէք նա-  
յիմ. (Երուանդ նուշին մէկը կառնէ) ի՞նչ կընէք  
ատիկայ:

Երու. (Մտածերու պէս) — Ի՞նչ ընեմ. . . ի՞նչ ը-  
նեմ. . . ավախիս տէքուասիօն կընեմ, (Ուտե-  
լէն ետք, ո՞վ էր. (Մադթ. աշքին ծայրովը Զը-  
ւարթունը կը ցուցնէ) ա՛հ, երջանիկ եմ, որ չեմ  
սխալած. )

Զուար. (Երկու նուշ ալ ինք կը ներկայացնէ) —  
Ներեցէք, միւսիւ երուանդ, ընտրեցէք.

Երու. (Մին առնելով) — Զայս եւս սրտիս պա-  
հապան հրեշտակ կը կարգեմ. (Ուտելէն ետքը)  
ըսէք, տեսնեմ, ո՞վ էր. (Զուարթուն բարձրաձայն  
կը խնդաս) բայց կ'աղաչեմ որ ըսէք.

Զուար. — Խօստացէք որ չի պիտի վշտանաք.

Երու. — Վշտանա՛լ. խաղի մէջ վշտացողը, ըստ  
իմ համոզման տիմար մը եղած կըլլայ:

Զուար . — Ուրեմն ըստ՞մ, ձեր դրացի թէպէր խաթունն էր :

Երու . — Իրա՞ւ կրաք, (Խնդալով) ա՛հ, սատան տանի զինքը . . . հիմա երկու նուշ ալ ես պետի ներկայեմ ձեզի . (Նուշը կոսրելով օրիորդին կը ներկայացնէ . այս միջոցին Ոնոփրիոս խորի դըրանը մէջ կեցած, պիտի դիտէ եւ մերթ անհամբեր շարժումներ ընէ .)

Զուար . — Բայց նախ եւ առաջ միւսիւ Վահրամին եւ մայրիկիս իմացուցէք ո՞վ ըլլալը, որպէս զի ետքը զղալով ուրիշ անուն մը չի տաք .

Երու . — Շատ աղէկ . (Մագթաղինէի եւ Վահրամին կը փսփսայ) .

Վահ, — Հիմա կընաք շարունակել .

Երու . — Ընտրեցէ՞ք, օրիորդ .

Զուար . (Նուշերէն մէկը առնելով ծիծաղադէմ) — Բացարձակապէս կ'անարդեմ .

Երու . — Շնորհակալ եմ, արդէն ատանկ ընելու դիտէի .

Մագթ . — Ա՛հ, անխոհեմ աղջիկ . . .

Զուար . — Բայց ո՞վ էր, ես կարծեցի թէ իմ ըրած կատակիս փոխարէն դուք ալ ծեր եւ խըրֆածի մը անունը պիտի տաք .

Երու . — Ահ, հոգ չէ, օրիորդ, կարծիքները ազատ են, եւ արդէն ըսի ձեզ թէ խաղի մէջ չեմ վշտանար .

Զուար . — Բայց կ'աղաչեմ, ըսէք, ո՞վ էր .

Մագթ . (Կամաց) — Անխոհեմ աղջիկ, ինքն էր .

Զուար . — (Վշտացեալ) ինքը . . . ա՛հ .

Ոնոփ . (Բարձրաձայն հազարով) — Էօհէ՛, էօհէ՛,

էօհէ՛, վայ գետնին տակը անցնի աղ գինին, մետէս տակն ու վրայ ըրաւ . (Բազմոցին վրայ նստի կը հազայ . Մագթաղինէ պոօյին վրայէն գաւաթով ջուր կուտայ .)

Մագթ . — Ի՞նչ ունիք :

Զուար . — Հայրիկ, ի՞նչ եղաք ,

Ոնոփ . — Խառնախսիին մենծը եղանք . (Զուար խմելէն ետքը) օ՞խ . . . քիչ մնաց նէֆէսս պիտի կտրէր .

Երու . — Ուրեմն անցեալ ըլլայ .

Ոնոփ . — Շնորհակալ եմ միւսիւ Երուանդ . (Վահրամը տեսնելով) այդ միւսիւն ո՞վ է .

Մագթ . — Մ . Երուանդին հօրեղբօրորդին, որ տակաւին իւր այցելութեամբը զմեղ պատուած չէ ,

Երու . — Եւ որուն հետ մէկ քանի օրէն ամառուան մը համար Օտեսայ պիտի մեկնինք .

Մագթ . — Պիտի մեկնիք մի՛ . . .

Ոնոփ . — Բարի ճանապարհ .

Երու . — Շնորհակալ եմ Ոնոփրիոս աղա, (Զըւրթունին) ինչո՞ւ զարմացաք օրիորդ, մեր այս մեկնումը առեւտրական գործի մը պատճառաւէ .

Մագթ . — Անշուշա նամակնիդ չպիտի զլանաք մեղմէ :

Երու . — Քաւ լիցի, այդպիսի անտարբերութիւն մը ինձ համար պարզապէս վատութիւն ըսել է . Օտեսա երթալուս պէս՝ իշեւանելիք պանդոկիս անունը պիտի իմացնեմ ձեզ, որպէս զի նամակնիդ ուղղակի նոյն հասցէին ղրկէք .

Զուար . — Շատ աղէկ կընէք եւ մենք կը խոատանանք անմիջապէս պատասխանել .

Երու .— Շնորհակալութիւնս կանխաւ ընդունեցէք :

Ոնոփ .— Բայց ես . . . Մագթաղինէ . . . բաներ մը կըլլամ կոր . . . թօփը թօփը երկու խատեհ խմեցի . . . սիրտս տակն ու վրայ ըրաւ , չպիտի կըրնամ հոս կենալ , հայտէ առւներնիս երթանք :

Մագ .— (Դող ելած) Ի՞նչ կըսես . . . այս ժամանակ մեկնիլ կըլլայ՝ մի , կուգես նէ՝ քիչ մը ատեն սա բազմոցին վրայ երկնցիր , հանդստացիր :

Ոնոփ .— Զեմ կրնար նստիլ . տունս կյնալու եմ :

Երու .— Քանի որ չափէ դուրս անհանդստութիւն մը կզգայ՝ պէտք է մեկնիլ , ըստ որում մուս Մահէւմ մ'է այս , եւ արդէն ես ալ մտադիր էի մեկնիլ , զի ժամը վեցն է , եւ վաղն առաւօտ կանուխ՝ մէկ քանի նամակներ ունիմ թղթատարին յանձնելիք . մենք ալ միասին կը մեկնինք եւ զձեզ մինչեւ ձեր բնակարանը կառաջնորդենք :

Մագ .— Բայց ձանձրութիւն պիտի ըլլայ ձեզի :

Երու .— Քաւ լիցի , բարեկամական ծառայութիւն մ'է որ պիտի մատուցանենք :

Մագ .— Ի՞նչպէս եղար Ոնոփրիոս աղա , կըրնամ գոյնէ ժամ մ'ալ նստիլ :

Ոնոփ .— Թագիդէ մը պիլէ չեմ կրնար նստիլ ըսի , չարուխ ըրէք :

Չու .— Ուրեմն երթանք հրաժեշտ տանք որ մեկնինք :

Երու .— Այսո , մեկնելու ենք :

(Մագթ . եւ Չուարթուն շտապաւ կը մեկնին . (Ոնոփրիոս սրտի ցաւ ունեցողի ձեւեր կընէ , եւ մերթ քովը դրուած ջաւը կը խմէ , Վահրամ աչք

Երուանդին եւ տեսարանին առջեւ գալով ցածէն կը խօսին) :

Վահ .— Այդ Օտէսա երթալդ ուսկի՞ց հանեցիր : Երդ .— Որովհետեւ խոստացաք Զուարթունի այն երկու պարոններուն զրկած նամակները ձեռք ձգել , վաղուընէ սկսեալ Միջագիւղ մօրեւրօս տունը պիտի երթամ երկու ամսուան համար , առանց այս կողմերը երեւնալու , որպէս զի նոյեմիի հետ նշանտուութիւնս անարգել կատարուի : Օտեսա երթալու պատճառ ցուցնելս բացակայութեանս առթեւ իրենց հետաքրքրութիւնը չամար է :

Վահ .— Շատ աղէկ . ուրեմն մենք ալ երթանք ներսը հրաժեշտ տանք որ մեկնինք :

Երու .— Այսո , երթանք : (Խորէն մեկնին) Տեսիլ Ե .

#### Ոնոփրիոս (առանձին)

Տէ՛ր Աստուած , դուն համերութիւն տաս . . . ախպար , քիչ մը առաջ հոս նստէր շէնք շնորհք կը տեսնուէինք կոր . մեզ առին ներս տարին . Ի՞նչ կը տեսնաս , թախամմը ճահիլ ճիւհիլներ , ամենքն ալ օտքի վրայ կեցած , մէյմը կը ցատկեն , մէյ մը կը խնդան , մէյմը կը խմեն , մէյմը կը պոռան , հէր գափատան պիրէր սէս , հատոտ ունիս նէ՝ գովինիգ հետ լախըրտը մը ըրէ . բաթըրտը աներնուն բան մը չիմացուիր . մաւնչ , ծունկ բարեւ պիտի նստիս անոնք մտիկ ընես . աս չէր օգտեր , մէյմ' ալ նայիս ըրախիկին թէփսին բերին օրթան դըրին , մենծ ու պկտիկ էթրափը առին : Աս մէկ քանի տարուան անունի իրիկուններու մօտան ալ միսափիրներուն ոօն իգրամը ըրախի տալ է եղեր , մայէթինտէ ալ սահաթը կին կը բերեն կոր . ադ ճահիլները հիմակուընէ քի խմել պաշլայեն նէ՝

մինչեւ առտու Տէրը կարսղութիւն տայ քաշողներուն . . . մեր գիտցածը , ասանկ իրիկուններ , աղւոր աղւոր կը խորաթէին եախօտ թուղթ խաղալով քանի մը սահաթ վախիթ անցունելէ ետքը , սօն իդրամը , իքսիր ամեպէրեան բաժնուելուն պէս՝ ամեն մարդ չէնք չնորհք և ելքը գլուխը տունը կերթար . աս հիմա անոր զըթը ըլլալով հարսնիքի պէս մինչեւ լուս կը նատին կոր . ճահիլ ճիւհիլ կը խմեն , կը պոռան , ափեզցիր կը խորաթեն , ըրածնին թողածնին չեն գիտնար , կը քրտնին կը հիւընդնան , ասանկ անհամ էլլէննէ կը լլայ . տահան կայ , մեր տարիքը եղող էրիկ-մարդոց կնիկմարդոց քիթին ալ մէկ երկու խատեխ զոռով կուտանկոր քի՝ բերաննին գոցենտէ բան մը չըսեն տէյի . անոնք ալ քէօշէն նստեր քէչէ քէչէ կը խնտան կոր . սուս մը պիլէ չեն կը ընարկոր ըսել , չիւնքի հիմակու զանցային նայելով , ասանկ խալապալըիս տեղեր հարը տղէն մարն ալ աղջիկէն կը վախնայ , ծանը չկրնար կոր հանել , ծան հանողը խաղք կընեն կոր . էն , ամօթ չէեա՝ , ես չեմ կրնար համբերել . էյէր Մագթաղինէին անուշութեամբ ըսէի քի՝ «ելնենք տուներնիս երթանք՝ » օխտն օտար մարդոց քովալ ինձի վար պիտի զարներ , մտմոտացի քի երեսի ջրով ասկէց առնել քալելու համար սուտ հիւանդ ըլլալէ պաշխան ճար չիկայ . փառք Աստուծոյ , բան մը չունիմ . փախաթ ի՞նչ ընեմ . ծախուած մարդ մը ըլլալուս , արատա հեղ մը , խօսքս ասանկ մօռտօվինաներով կրնամ կոր քալեցնել . . . նա՞ուլ , աղւոր կեանք մը չէ՞ մի ասիկայ :

### ՏԵՍԻԼ Զ .

Նոյն . Տրդատ , Ղուկաս , Պիստոս , (վազելով գան) Ոնոփ . (Ասոնց գալը տեսնելուն պէս) — ԱՇ , աՇ , աՇ , վայ սիրտա . . . վայ գլուխս , վայ փորս .

Տրդ . — Անցած ըլլայ Ոնոփրիսս աղա , Ղուկ . — ի՞նչ եղար ախպար , բան մը չունէիր նէ . Որոփ . — իրաւոր ինչ ըլլալս ես ալ չիյտեմ , սա կուշտս , սիրտս , գլուխս , խուռասխս , իջթէթէքմիլ վիճուան ցաւ մը առաւ :

Տրդ . — Աճապա ինֆլուէնցա եղար . Ոնոփ . — իրաւոր չիյտէմ . . . Փիլարիցա է քալոցիցա է , իջթէ բան մը կը լլամ կոր :

Տրդ . — Դեղ մը , ճար մը ընէինք . Ոնոփ . — Աման , պօշ տեղը հիշ մի՛ յոգնիք . չիւնքի անանկ պղտիկ իլաճներով աղէկնալիք բան չէ , տարի մը կայ քի աս եէլը վրաս եկած է . . . (մեկուսի) վրաս բարի . . . (բարձր) արատա հեղ մը կը ըսնէ . հէքիմը ուռուռուն մը տուաւ , բըռնած զախտը քըսէ ըսաւ , անոր համար տունս իյնալու եմ . դուք ըրտահաթ ըրէք . մենք մէկ օրուան չենք . իմ սէպէպովս ուրախութիւննիդ մի խանդարէք :

Տրդ . — Ամա անանկ բան կը լլայ . մի եա . ասա՞նկ կուզէինք .

Ոնոփ . — Իրաւ ես , ասանկ չէինք ուզեր ամա ասանկ եղաւ իջթէ . է՛հ , ափ կընէք . . . ամա՞ն , ամա՞ն . ամա՞ն . ուշ մնացինք , ուր են , Մագթաղինէին ու Զուարթունին ըսէք քի չարուխ հազը ըլլան :

Մագ . (Խորէն երեւայ գլուխս շալ առած) — Արդէն պատրաստ եմք :

Ոնոփ . (Յոտին) — Անանկ է նէ մնաք բարով , (երթալով) Աստուած շատ տարիներու հասցնէ . վայ խուռասխս , անունովը ապրի , խերը տեսնաք . վայ սիրտս , վայ փորս , վայ գլուխս , (ըսելով մեկնի ուրիշներն ալ իրեն հետեւին .

(Վարագոյրը կ'իջնէ)

# ԱՐԱՐՈՒԱԾ Գ.

(ԵՐԵՔ ԱՄԻՍ ԵՑՔԸ)

Յեսարանն է Ա. աբարուածի սենեակը։ Վարագոյքը բացուելու միջոցին Յովսէփի խորի դըռնէն մտնելու վրայ է, Մագթաղինէ ալ աջ կողմի սենեակին արտում դիմօք կելլէ եւ կը դիմաւորէ զայն։ Յովսէփի անոր ձեռքը սեղմելէն ետքը բազմոցին վրայ կը նստի։

ՏԵՍԻԼ Ա.

Յովսէփի և Մագթաղինէ

Յով.— Լուր դրկած էիք ինձ հոս գալու, անշուշտ կարեւոր խնդրայ մը համար . . .

Մագ. (Աթոռ մը առած՝ քովը նստելով) — Այո՛, հօրեղբայր . . . խնդիրը կարեւոր եւ յոյժ ստիպողական է, զի զաւկիս կեանքին վրայ է .

Յով.— (Զարմանօք) Զուարթունի՞ն . . . բայց ինչ կայ . . . ուր է, ինչու չեմ տեսներ զինքը . արդեօք բացակայ է,

Մագ.— Երկու ամիսներէ ի վեր, (աջ կողմի սենեակը ցուցնելով) սա սենեկին դուրս ելած չէ . . . հիւանդ է։

Յով.— Հիւանդ . . . եւ անշուշտ զինքն դարմանելու համար պէտք եղածն ի դործ կը դնէք .

Մագ.— Մինչեւ ցարդ եւ ոչ մէկ պարտաւորութիւն զանց ըրինք, ըստ մեր կարողութեան, բայց . . . (կուլաց)

Յով.— Եւ ի՞նչ է իւր հիւանդութիւնը . . . կը նա՞մ զինքը տեսնել . . .

Մագ.— Աւա՛ղ, մեր սրտայուզութիւնը կը կնապատկող պատճառներէն մին ալ այդ է . հակառակ բժշկին հրահանդացը, միշտ առանձնութենէ կախորժի, իւր ամենասիրելի ընկերուհիներէն իսկ կը խորչի, եւ եթէ ես ալ ժամ մը շարունակ իւր քովը գտնուիմ, դուրս ենելս կը հրամայէ . օրն ի բուն անկիւն մը քաշուած կը մտածէ, մերթ կը հառայէ, մերթ արտասուելով կ'երգէ, եւ օրըստօրէ նիհարնալու վրայ է, ախորժակ ըսուած բանը ամենեւին չունի .

Յով.— Բժիշկը այդ հիւանդութեան անունը չի տո՞ւաւ .

Մագ.— Ոչ, թերեւս չուզեր իւր ծնողացն իմացնել, ուստի զքեզ կանչել տալուս երկու պատճառներէն առաջինը զաւկիս հիւանդութեան ինչ ըլլալը տօքթօրէն տեղեկանալնիդ խնդրելս է, որ քանի մը վայրկեանէն հոս պիտի գայ .

Յով.— Լաւ պիտի կարենանք հասկնալ այդ, իսկ երկրորդ պատճառնիդ ի՞նչ է .

Մագ.— Ա՛հ, հօրեղբայր, (աչքերը սրբէ)

Յով.— Բայց ի՞նչ կայ որ այդշափ տրտմութիւն եւ սրտայուզութիւն պատճառած է ձեզ, քանի որ տակաւին բժիշկին կարծիքն առնուած չէ, այդ աստիճան յուսահատութեան տեղի չի կայ .

Մագ.— Բայց զգայուն մայր մը կընայ իւր դաւկին ապագայն այժմէն գուշակել .

Խով.— Զարմանալի՛ տրամաբանութիւն . պատմածիդ նայելով՝ Զուարթուն մելամադնոտութեան ենթարկուեր է, եւ այդ ալ անբուժելի

Հիւանդութիւն մը չէ կարծեմ, մանաւանդ ո՞ր կրնանք տակաւին աւելի վարպետ բժիշկներու օգնութեանը դիմել.

Մագ. — Երանի՛ թէ այդպէս ըլլար.

Յով. — Բայց ձեր այդ աստիճան յուսահատութիւնը կը հետաքրքրէ զիս իւր հիւանդութեան պատճառները հետազօտել. ի՞նչ պատահեցաւ ո՞ր ջուարթուն այս վիճակն ինկաւ.

Մագ. — Ա՛հ հօրեղբայրդ իմ. դէպք մը պիտի պատմեմ ձեզ, թէպէտ համառօտակի, վամն զի երկար. . . եւ միանդամայն տխրառիթ կողմեր ունի.

Յով. — Պատմեցէ՛ք, պատմեցէ՛ք, հաճութեամբ պիտի ունինդրեմ, քանի որ մարդկութեան նեղ վայրկեաններուն մէջ, նորա խորհրդականութեան արհեստն ունենալէս առաջ՝ քու հօրեղբայրդ եմ եւ ջուարթուն իմ ալ զաւակս կը համարուի. խօսէ Մագթաղինէ, մի՛ քաշուիր, կանխաւ գիտնալով որ ես չեմ ուղեր աւելորդ խօսքերով ծանրանալ մօր մը խանդաղատանաց եւ գորովոյն վրայ:

Մագ. — Կարծեմ ամէն մօր սրտին փափաքն է իւր որդւոց ինդութեան հետ խառնել իւրն ալ, եւ երբեմն իւր տխուր ժամանակներն մոռնալ անոնց գգուանաց մէջ.

Յով. — Ճշմարիտ է :

Մագ. — Եւ ո՛շափ մեծ կըլլայ մօր մը ուրախութիւնը, երբ երեւակայէ թէ իւր աղջիկն պիտի յանձնէ խնամուտ ձեռքի մը՝ եւ զայն մշտնջենապէս պիտի միացնէ միեւնոյն կապով:

Յով. — Այդ զզ ացումը ամէն կատարեալ մայրերու բնական բաժինն է.

Մագ. — Ես ալ այդ զզ ացումը կը կրէի Զուարթունիս նկատմամբ, տեսնելով իւր անձին վրայ մայր ըլլալու բոլոր հանդամանքները. Երկու տարի առաջ վերջին քննութիւնը տալով երբ վարժարանէն ելաւ, արհեստաւոր գործունեայ, երիտասարդ մը մեր միջնցաւ իւր ձեռքը ինդրեց, բայց միեւնոյն ժամանակ Երուանդ Աթանասեան անուն երիտասարդ մը կը ներկայանար մեզ, ո՞ր համբաւաւոր վաճառականի մը քով դրագրութեան պաշտօն վարելով՝ արհեստաւոր երիտասարդէն նախապատիւ համարեցինք զինքը, որով մերժողական պատասխան տուինք առջի ուզողին. Այն ատենէն սկսաւ Երուանդ մեր տունը երթեւեկել, եւ միշտ յոյս եւ վստահութիւն ներշնչեց մեզ մինչեւ վերջին վայրկեան, այսինքն մինչեւ ասկէց երեք ամիս առաջ. Ա՛հ երեք ամիսէ ի վեր խարէութիւնն իւր ամենատղեղ ձեւերովն կը ներկայանայ մեզ. Երուանդ բարեձեւ երիտասարդի մը կատարեալ ձեւերով ներկայացաւ մեզ. Կամ ինչպէս կըսուի գայլի մարմնով եւ գառնուկի մորթով. կանացի համեստութիւնն կը պահանջէր պատուել զինքն, ինչպէս որ կը պահանջէր նաեւ քաղաքակրթութիւնն. Խարուսիկ խօսքեր ու ձեւեր կը հաստատէին զմեզ մեր համողման մէջ, բայց ինչպէս ըսի՝ խարէութիւնն յաղթանակեց ամենուն. Սիրտ մը որ գոհ չըլլար մէկով միայն, տնչուշտ գոհ չպիտի ըլլայ 10ով կամ 100ով ալ, եւ միթէ այս չէ՞ մեր երիտասարդաց

մեծագոյն մասին այժմու կացութիւնը . . . Ժամանակիս երիտասարդաց համար ամեն նուիրական բան արհամարհուած , յօրորոցէ ցգերեղման մարդուն համար կարեւոր դարձած բարոյականն կործանած , ամեն մխիթարութիւն կորսուած եւ աղջկանց կեանքն նոցա խաղալիկ եղած են .

Յով . — Այս ճշմարտութիւնները գիտցող կին մը կամ աղջիկ մը միշտ պէտք է զգուշաւորութեամբ վարուի երիտասարդաց հետ :

Մագ . — Այս կարգէն էր երուանդ ալ , որ երկու տարի առաջ երեկոյթի մը մէջ Զուարթունիս հանդիպելով , անոր հետքիչ ատենէն ամուսնանալու յուսադրեց . վկայ են այն թուղթերը , որոցմէ մէկ քանին ահաւասիկ ձեղ կը յանձնեմ . (Ծտապաւ պըոօին մէջէն հանած նամակներու ծրար մը կուտայ Յովսէփին .) իսկ այս նամակաց եւ իւր երկամեայ երթեւեկութեան հետեւանքն սա եղաւ որ , Զըւարթուն ներսը կը տառապի , իսկ ինքն հարուստ աղջկան մը հետ ամուսնանալ կը պատրաստուի . Զուարթուն նորա խարէւութեանը զ՞հ երթալուն համար զգացած զայրութէն անմխիթար , օր ըստ օրէ կը մաշի . . . (Երեսը ծածկելով կուլայ)

Յով . (Ծանր ծանր) — Մագթաղինէ' , մի՛ յուղուիր ի զուր , ամեն բան իւր դարմանը կունենայ . երանի՛ թէ , ինչպէս որ քիչ մը առաջ ըսի , ժամանակին յիշէիք այդ խորհրդածութիւննիդ , և հիմա այսպէս չի տառապէիք . երանի՛ թէ այդ տղայական խոստումներէն ու թղթակցութիւններէն չի խարուէիք . երանի՛ թէ կըսեմ երթեւեկի յաճախութենէն յառաջանալիք անբա՛ւ չարիք-

ները նախատեսէիք եւ ըստ այնմ զգուշանայիք . այո՛ , կրնամ ըսել թէ մեր մէջ մուտ գտած այս օրինակ երթեւեկի դրութիւնը շատ ու շա՛տ գէշութիւններ արտադրելու վրայ է . թող թէ նախկին դրութիւնն ալ չեմ սիրեր , յորում կանայք եւ օրիորդք տարիներով տուներու մէջ ֆակուտծ կը մնային , բայց չեմ կրնար պաշտպանել նաեւ արդի ալ անսահման դրութիւնը . չափաւորութիւնը ամեն ատեն , ամեն գործի մէջ գեղեցիկ յաղթանակներ կրնայ տանիլ , եւ կարծեմ չպիտի նեղանաք երբ ըսեմ թէ՝ այս տեսակ անչափաւոր խնդրոց մէջ մօր մը բռնած ընթացքը աւելի արժանի է յանդիմանութեան քան գաւակացը եւ նոցա հօրը , այնպէս չէ .

Մագ . (Տրտմութեամբ) — Այո՛ , կը խոստովանիմ թէ շատ անդամ այս տեսակ խնդրոց մէջ իւր հօրը հետ գժտուած եմ , նորա խրատներն ու յանդիմանութիւնները առ ոչինչ համարելով , մինչեւ իսկ ասկէ երեք ամիս առաջ Տրդատեաննենց երեկոյթէն վերադարձնուս երբ ըսաւ ինձ թէ՝ նոյն երեկոյթէն չախորժելուն համար սուտ հիւանդ ձեւանալով զմեղ տուն բերեր էր , յանդգնեցայ ըսել իրեն թէ՝ «դու մի՛ խառնուիր զաւկիս , անոր ապագային հոգը ես կ'ստանձնեմ , » ո՛հ , որչա՛փ սխալեր եմ . այն իրիկուընէ ի վեր զաւկիս խօսքը չըրաւ , եւ գիտնալով որ իմ թոյլտուութեամբս այս ամեն չարիք զմեզ շրջապատեցին , անձայն թողուց զիս որ ըրածներուս պատիմը քաշեմ . . . Արդ հօրեղբայր իմ , զեկզակնչել տալուս ամենակարեւոր պատճառն ալ սա

է թէ՝ զաւակս ազատելու համար ձեր օժանդակութիւնը չի զլանաք մեզմէ . . . ապա թէ ոչ . . . (կուլայ) :

Յով. — Ինչ մոխի ըրէք, հաստատապէս գիտէ՞ք թէ երաւանդ ուրիշի մը հետ ամուսնանալ որոշածէ . . . սիսալ տարածայնութիւն մը չըլլայ .

Մագ. — Հաստատապէ՞ս կըսէք, ահաւասիկ ապացոյցը . (Պոօէն լրագիր մը կը հանէ Յովսէփին կը յանձնէ) սա կտորը կարգացէք .

Յով. — (Կարդալով) «Երէկ մեծ հանդիսիւ տեղի ունեցաւ Մ. Երաւանդ Աթանասեանի նշանախօսութիւնն ընդ ազնուուհի օրիորդ Նոյեմբի Մելիտեանցի, իներկայութեան երկուց կողմաց բարեկամաց եւ պարագայից, Օրիորդ Նոյեմբի ընտիր եւ ինամեալ դաստիարակութիւն մը առածէ, ինչպէս նաեւ Մ. Երաւանդ, որք ընկերականութեան օդտակար անդամներն են եւ պատիւ կը բերեն իրենց գերգաստանին :»

Մագ. — Եթէ «աղէտ» կը բերեն ըսած ըլլար, ճշմարտութիւնը խօստովանած կըլլար .

Յով. — (Մատածելէ ետքը լրագիրը գրպանը դնելով) — Օրիորդ Զուարթուն լրագրին այս պարունակութենէն տեղեա՞կ է .

Մագ. — Աւա՛ղ, այս՝ ասկէց երկու ամիս առաջ, իրիկուան մը ժամը 1ին միջոցները փողոցին դուռը զարնուելով՝ անծանօթ մարդ մը այս լրագիրը դռնէն ներս նետած էր, զոր կարդալով Զուարթուն, աւելի հարուածեցաւ իւր վշահար սիրու. եւ այս բանը ընողն ալ, անշուշտ աղջկանս Երաւանդին վրայ ունեցած սիրոյն տեղեակ եղող

կարծեցեալ բարեկամի մը գործը եղած պիտի րլայ . ահա այն գիշերուընէ ի վեր զաւակս սենեկէն դուրս չելներ եւ մերժ այնպիսի յանդիմանական ակնարկներ կուղղէ ինձ, որոցմով գոգցես ըսել կուղէ թէ՝ «մայր, դու ես իմ արդի վիճակիս պատճառը» .

Զուարթ. — (Որ այս միջոցին խիստ վտիտ եւ անյարդար է, աջ կողմի դրանը մէջ կանկ առնելով կըսէ) — Եւ ճշմարիտն ալ այդ է, մայր իմ . . . (Ճանր) այս միջոցիս, մարդկային բնակարանաց մէջ փայլող լոյսերը տեսնելով՝ կը փոխադրուիմ հոն մոօքս, եւ կը մոսածեմ թէ ոյսչափ յարկերու բընակչացը խօսակցութեան եւ ծոլուն նիւթ եղած եմ . . . միմրայն . . . քու պատճառաւդ . . . (Մագ թաղինէ ոտքի կելնէ դէպ ի անոր երթաւ համար, ինչպէս եւ Յովսէփ՝ զարմանահար, բայց Զուարթուն ճեռքը երկնցնէ,) մի՛ մօտենաք ինձ, եւ թողէք որ խօսիմ. հօրեղբայրս մտիկ պիտի ընէ՞ ինձ .

Յով. — Հաճութեամբ, սիրելի՛ աղջիկս, հաճութեամբ. բայց եկէ՞ք, հոս, մեր քովը քիչ մը նըստեցէք եւ այնպէս խօսեցէք .

Զուար. — Ո՛չ, ո՛չ, չեմ կընար ձեր քովը գալ, հոս պիտի կենամ եւ խօսիմ. (Դրսէն փողոցի դուռը կը զարնուի) ա՛հ, գարձեալ կ'արդիլեն զիս խօսելէ . . . երթամ, երթամ, չեմ ուզեր մէկու մը երեւալ . (Ներս կը փախչի, Մագթաղինէ դուռը բանալով կը գիմաւորէ զնոփիրիսն եւ բժիշկը, որ անձայն կը բարեւէ զփաստաբանն եւ գլխարկը

պոյին վրայ դնելէն ետքը Մագթաղինէի հետ  
Զուարթունի սենեակը կ'երթայ :

ՏԵՍԻԼ Բ.

Յովսէփի եւ Ռնոփրիոս

Ոնոփ .— Թարի էք եկեր Յուսէփի աղա : գլխու-  
նուս էկածները հէլպէթտէ Մագթաղինէէն իմա-  
ցաք . իշթէ էֆէնտիմ , աղջիկս Զուարթուն , մօրը  
շատ-գիտեմճիութեանը խուրպան կերթայ կոր .  
իմտուած անտար խրատներս կուտ պիլէ չըրին .  
իրաւ , հիմա խելքը գլոխը եկեր է ամա՝ ի՞նչ փայ-  
տա , ես ալ հետը կը քաշեմ կոր . աս տարիքիս  
մէջ տունին ամեն օրուան պէտք եղածները հո-  
գալու մտմուքս գիտես քի չէր օդաեր , հիմա ալ  
հէքիմի զիզիթան ու էզաճինս բուսուլան էվելցաւ .  
ի՞նչ պիտի ընեմ չիտեմ , էյէր էրկան բարակ հի-  
ւանդութիւն մը ըլլայ նէ , ժամուն դուռը մու-  
րալու պիտի երթանք :

Յով .— Մի՛ յուոահատիր , բժշկին վերջին կար-  
ծիքը տակաւին չենք առած :

Ոնոփ .— Անանկ է , Փախսթ կէօղ կէօրտիւկին-  
տէն գորդար . էյէր զաւակս տույզուսը աղջիկ մը  
ըլլար նէ , ամենեւին հոգ չէի ըներ . իրաւ հիմա  
կը գտնուին թախըմ մը անանկ աղջիկներ որ ման-  
չերուն թուզթ կուտան կառնեն , « ես քեզ կը սի-  
րեմ , դուն իս կը սիրես , ես քեզ պիտի առնեմ »  
ու թախըմ մը ասոր պէս զէվզէկութիւններ ընե-  
լէն ետքը փախիթ ասնելով իրար կը մոռնան ու  
փիւթուրնին պիլէ չեն ըներ ... Փախսթ , հինգ  
մատդ մէ՞կ է , ա'ղբար . Հազար հեղ ըսի քի ,  
սա սըխ սըխ երթալ գալերուն ես չեմ հաւնիր

Կոր , « Դուն ճահիլ չե՞ս եղեր » տէյի էրեսիս կը  
պոռային . իշթէ էֆէնտիմ , նիհայէթ աս հալը ին-  
կանք ... մէկը չի գար հալդ չի հարցուներ . ան  
ատենը էյէր օտք կոխէի ադ տղան ներս չառնէի  
նէ՝ ան աս « աս ի՞նչ խօտպին մարդ է » կըսէին ,  
հիմա ալ ան բերանները չեն ամչնար կոր ըսել քի  
« խապահաթթը հօրը մօրն է որ անտար ատեն աը  
դան տարին բերին . » ա'ղբար , աս ի՞նչ աշխարհք  
է , աղէկ ըրածիդ վրայ ալ կը խօրաթեն կոր , չը-  
րածիդ վրայ ալ . նէ իսէ հիմա ասոնք մէկդի ձը-  
գենք . դուն , փառք Աստուծոյ , օլտախճա խե-  
լացի գիտնական մարդ մես , քեզմէ խելք մը կու-  
ղեմ սորվիլ . Աստուծոյ սիրուն ըլլայ ինծի ճամ-  
բայ մը ցցուր :

Յով .— Սիրտ մի՛ հատցուներ , ես ալ զձեզ այդ  
վիճակին աղատելու միջոցները պիտի խորհիմ :

Ոնոփ .— Ողջ ըլլաս . ալ դուն գիտես : (Կուլայ)

Յով .— Նախ տօքթօրին հետ առանձին տեսակ-  
ցութիւն մը ունենալէս ետքը պէտք եղածը պի-  
տի խորհիմ :

Ոնոփ .(Աչքերը սրբելով) — Տօքթօռը հոս , ներմն  
է . վախու բան մը չունի կըսէ կոր ամա՝ էրկու օ-  
րը հեղ մը երթալ գալուն չեմ հաւնիր կոր :

Յով .— Երբ ներսը իր պաշտօնը կատարելով հոս  
գայ , առանձին թողուցէք զմեղ :

Ոնոփ .— Բէք աղէկ , ինտոր կուզես նէ անանկ  
կընենք . իշթէ ան ալ եկաւ :

(Բժշկը Մագթաղինէի հետ տեսարան գալով  
աթոռին վրայ կը նստի , գրպանէն թուղթ կը հա-  
է եւ դեղագերը գրելէն ետքը առ Մագթաղինէ )

Բժիշկ. — Հիմա այս հեղուկը պատրաստուելու է. երկու ժամը անդամ մը արծաթ դդալ մը պիտի տաք. այս դեղը առնելովը պիտի կարենայ քնանալ եւ սիրով հանդարախիլ. երբոր քնանայ, դեղը դադրեցուցէք.

Անոփ. — Ինձի տուեք ադ բէչեթան որ երթամ շինել տամ. (Կ'առնէ և շտապաւ մեկնի, Տօքթօրն ալ մեկնելու համար զլսարկը առնէ.)

Յով. — Ներեցէք, միւսիւ Տօքթօր, արդեօք կը բարեհածի՞ք քանի մը վայրկեան ունկնդրութիւն շնորհել մեզ.

Բժ. — Հաճութեամբ.

Յով. — Ենոքհակալ եմ. (Մագթաղինէի) տիկին, կը ինդրեմ որ քիչ մը ատեն զմեզ առանձին թուղուք. (Մագթաղինէ սենեակ կը մոնէ եւ դուռը կը գոցէ).

### ՏԵՍԻԼ Դ.

Յովսէփ եւ Բժիշկ

Յով. — Կարծեմ հարկ չի կայ ըսել թէ, դարմանած հիւանդնիդ իմ եղբօր որդւոյս աղջիկն է. ուստի իւր ծնողայը պէս հետաքրքիր եմ իմանութէ ի՞նչ է հիւանդութիւնը, եւ թէ բժշկական խորհրդակցութեան մը պէտք ունի՞ք արդեօք.

Բժ. — Պէտք եղած քննութիւնը առաջին օրէն կատարելով, սա համոզումը ունեցայ թէ, եթէ վիճակագրութիւն մը պատրաստուի, մեր դարմանած հիւանդներուն հարիւրին յիսունը այս տեսակին կը պատկանի, որոց գումարը կը ցաւի, ուրտերնին կը նեղանան, ջղային տկարութիւնք կը յաջորդեն, ախորժակնին կը գոցուի եւ չեն լու-

նար քնանալ, ու վերջապէս կը դիմեն բժշկին. բայց ի՞նչ կընայ ընել բժիշկը. արհեստին զօրութեամբ կը քննէ հիւանդին վիճակը եւ չկրնար սահման մը տալ ախտին, ուստի, կը պարտաւորի անվտանգ դեղերով հիւանդն միսիթարել, վասն զի այս նորելուկ հիւանդութիւնները հոգեկան ախտ Վ'անուանին, որոց դարմանը մեր պաշտօնին հետո եւ է վերաբերութիւն չունի. Այսպիսի ցաւալի տեսարաններու առաջ մեր սիրտն ալ կը ցաւի, ի՞նչ պիտի ընենք այժմ, հիւանդին հայրն ու մայրը օգնութիւն կ'ըսպասեն մեղմէ, այն հայրն ու մայրն, որք ուղղակի պատասխանառութիւն ունին իրենց զաւկին այս հիւանդագին վիճակին. Երբ մայրեր, որք ընտանիք կաղմած ըլլալով տակաւին չեն բաւականացած եւ իրենց միակ միսիթարութիւն չեն նկատեր զայն, այլ կուղեն գեռ երիտասարդի մը ակնարկը խլելու կամ անոր անշնորհք ձեւերուն վըրայ զմայլիլ, որ նախ կ'սկսի քաղաքավարութիւն կեղծել, մինչեւ որ ընդարձակէ իւր ծանօթութեան շըլանակը նոյն ընտանեաց բարեկամուերուն հետ. մակրիրներով կը ներկայացուի, էֆէնտի կամ միւսիւ տիտղոները շոայլորէն իրեն կը տըրուին, եւ այսչափ յարդանք ու պատիւ ընդունող երիտասարդ մը, վուխանակ իրեն ընծայուածյարգանաց հաւատաքըմ գտնուելու, քիչ ժամանակի համար խոստումներ կը շոայլէ իրենց աղջկան, և օր մը կ'առնէ կը քալէ, որով եւ վարագուրը կը գոցուի առյն ընտանեկան կատակերգութեան. ի՞նչ տպաւութիւն որ կունենայ այնչափ ատեն նոյն երիտասարդին հետ տեսնուող աղջիկ մը,

նոյնն է այսօր մեր հիւանդին վիճակը . մէկ խօսքով , մելամաղձոտութիւնը ծանրացած է իր վըրան , անկարող է այլ եւս զուարթ երեւիլ , տակաւ առ տակաւ տիսուր մտածմնւնք զայն կը շըրջապատեն , ուրկէ կը յառաջանայ մարմնոյն աններդաշնակութիւնը , եւ այս վիճակէն կը ծագի բուն հիւանդութիւնը , որ կրնայ մինչեւ գերեզման տանիլ ենթակայն . իմ խնամոցս յանձնուած հիւանդն ալ այս կարգին կը վերաբերի . թէեւ մեծ վտանգ մը չունի այժմ , բայց այս ընթացքը շարունակուելով , ուր ուրեմն նոյն ողբալի հետեւանքը կրնայ ունենալ .

Յով — Կատարեալ իրաւացի կը գտնեմ ձեր խորհրդածութիւնները եւ կաղաքեմ իմացնէք մեզ թէ մեր հիւանդն ապագայ վտանգներէ ազատելու համար արդեօք ամուսնութիւնը կրնայ օդտակար ըլլալ .

Բժ . — Մելամաղձոտութեան այս աստիճանին հասած հիւանդութեան համար բժշկականութիւնը սա կրնայ սահմանել թէ , առ այժմ չկրնար ամուսնանալ . ենթակային զգացումները այնպէս չեն գործեր ինչպէս որ պէտք էր . ուղեղը իւր սովորական վիճակը կորուսած է եւ ներքին յուղման մը յայսնի նշանները կը տեմնուին իւր դիմաց վրայ . ասոնք հասկնալու համար հոգեբան ըլլալու հարկ չի կայ , փորձառութիւն եւ մտադրութիւն հարկաւոր է : Օրիորդին ներկայ առողջական վիճակն չի ներեր ամուսնութեան , պէտք առ այժմ զրօսցնել զինքն զուարթ ընթերցանութեամբ , պտոյտներով , ամեն օր ժամերով օդա-

ւէտ տեղ մը նստելու է , ուտեստի մասին նաեւ զգուշութիւն հարկաւոր է , վերջապէս ամեն միջոց ի գործ դնելու է իւր մտատանջութեան առարկայ եղած դէպքերն մտքէն չնջելու . կընաք ուրիշ բժիշկներու կարծիքին ալ դիմել , որոնք պի տի կրկնեն անշուշտ ինչ որ ըսի , զի այսպիսի հիւանդութեանց դարմանն , գեղագիրներէ աւելի , առողջապահիկ միջոցներն կրնան տալ . (Ուաք կ'ելնէ)

Յով . — Շնորհակալ եմ ձեր խորհուրդներէն , և հարկ չկայ այս նպատակաւ ուրիշին դիմելու . ձեր կարծիքն յարմար է մեծապէս իմ գաղափարիս ալ . Այժմ ձեր արհեստին ճարտարութիւնը վերջացած է , կարգը եկած է ինձ .

Բժ . — Իսրաէ յաջողութիւն կը մաղթեմ . մնայք բարեաւ .

Յով . — Շնորհակալ եմ . (Իրարու ձեռք սեղմելէ ետքը բժիշկը կը մեկնի , եւ Յովսէփ քամնի մը վայրկեան մտածելով կը պտտի , յետոյ աջ կողմի սենեկին դրան կամացուկ մը կը զարնէ , ուսկից Մադթաղինէ տեսարան կուգայ .)

### ՏԵՍԻԼ Դ.

Յովսէփ եւ Մադթաղինէ

Մագթ . — Տօքթօրը մեկնեցա՞ւ .

Յով . — Այս' , հրամայելով միանգամայն իւր տուած հրահանգներուն կէտ առ կէտ գործադրութիւնը .

Մագ . — Վտանգաւոր հիւանդութիւն մը չըլշալն ստուգեցիք , այնպէս չէ .

Յով. — Այս, եթէ սակայն իւր վերջին հրամանները գործադրուին :

Մագ. — Ի՞նչպէս հրաման :

Յով. — Այդ հրամանին մէկ մասին գործադրութիւնը ինձ կը պատկանի, որու վրայ այժմէն բան մը չեմ կրնար ըսել, իսկ ձեր բաժինն է այսորէն սկսեալ Զուարթունը միիթարելու համար զրօցնել, ամենեւին տեղի չտալ իւր սրտնեղութիւնը կրկնապատկելու, այր եւ կին սիրով վարռւեցէք, անցած գացած բաները մի՛յիշէք որ հեւանդը չի նեղանայ. այս տեսակ զգուշութիւններով պիտի կարենանք վտանգին առաջքն առնուլ պիտի կատարենք, որպէս զի Զուարթունիս առողջանայ :

Մագ. (Լալով) — Զաւակը ձերն է, հօրեղբայր, մենք ալ քուկու եմք, ինչ որ հրամայէք, սիրայժար պիտի կատարենք, որպէս զի Զուարթունիս առողջանայ :

Յով. — Ես ալ այսօրուընէ պիտի սկսիմ գործել. հիմա պիտի մեկնիմ, ասկից վերջն շարունակ գալու խոստմամբ, որպէս զի նորա առողջութեանը համար իմ հակողութեան պարտականութիւնս կատարեմ: Երբ Ոնոփրիոս աղան գեղարանէն վերադառնայ, այդ երուանդ Աթանասիանի գործատեղոյն հասցէն տեղեկանալով՝ գրասենեակս գալ զիս գտնելու է :

Մագ. — Եատ աղէկ :

Յով. — Բացարձակապէս կ'արդիւմ իւր սենեակը տանելու այն կարդ մը հիւրերը, որք շատախոսութեամբ հիւանդը կը նեղացնեն :

Մագ. — Հաւասարի եղիք, հօրեղբայր, թէ ամեն

ջանք ի գործ պիտի դնեմք ձեր եւ բժշկին հրամանները կատարելու համար: (Յովէկի կը մեկնի, իսկ Մագթաղինէ մէկ երկու բոպէ մաայոյզ կը կենայ:)

Մագթ. (Առանձին) — Ով Աստուած իմ, ինայէ՛ մեղ . . . կ'զգամ թէ զաւակս վտանգի մէջ է . . . շուրջս անցած գարձածներն լուին յանդիմանութիւն են իմ զանցառութեանս, կամ պարտաւորութեանս մէջ ունեցած թերութեանցս համար: ո՞հ, գոնէ այժմ դիմադրաւենք գիբաղդութեան եւ այդ անմեղ էակը վրկենք: (Դրսէն ոտնաձայն) ով է արդեօք . . . կարծեմ ինքն է, որ դեղը կը բերէ. ինեղն մարդը աւելի չտրտմեցնելու համար զգուշութիւն պէտք է :

ՏԵՍԻԼ Ե.

Նոյն եւ Ոնոփրիոս (Զեռքը սրաւակ մը)

Ոնոփ. (Մտած տաենը) — Տասնը ութը զրուշ ու կէս տուինք սա էրկու տամիա բանին համար:

Մագթ. (Սրուակը առնելով) — Ի՞նչ կըսես, Ոնոփրիոս աղա, միթէ սուղ չէ՞:

Ոնոփ. — Զիյտեմ . . . սուղը աժանը վախթով մտմտալու էինք . . . աղս աղս էրթալ գալերնուս օնտալըներն են ասոնք :

Մագթ. (Քաղցրութեամբ) — Ներեցէք, եթէ ուրիշ գեղագործի մը երթայիք, արդեօք աւելի աժան չէ՞ր առնուեր.

Ոնոփ. — Գացինք, գիտես քի իրարու թէլէկրաֆ քաշեր խօսք-մէկ են ըլեր, քառսուն փարաօլուն պակաս ըլլայ ըսի նէ՛ ըրէշէթան բոնեց մէկի նետեց. վայ նաշար՝ «շինէ՛» ըսինք. հէլէ

փարան տուի նէ՝ քիթին պիլէ չի տարաւ . Աստու-  
ծոյ ողորմութիւնը համնի . ասանկներուն քովը  
էրթալու համար , մարդ առաջ խանութը թէզ-  
կեահը մէզաթը տալով ծախելու՝ ու ետքը հիւ-  
ընդնալու է . . . նէ իսէ , Աստուած տայ որ Փայ-  
տա մը ըներ . ան չէ ամա , Յուսէփ աղան ո՞ւր է .

Մագթ . — Քիչ մը առաջ մեկնեցաւ , եւ հրա-  
մայեց որ հիմա երթաս երուանդին տեղը ուր ըլ-  
լալը հասկնալով իրեն իմացնես .

Ոնոփ . — Ի՞նչ պիտի ընէ .

Մագ . — Ո՞վ գիտէ , հարկաւ ընելիք մը ունի .

Ոնոփ . (Քթին տակէն) — Փարայէն ելլալիք  
գործ մըն ալ ան չի բանայ գլխուս տէ՝ ի՞նչ կու-  
զէ նէ ընէ .

Մագթ . — Կը խնդրեմ , մի՛ ուշանար . (Բոելով ,  
սրուակը ձեռքը աղջկանը սենեակը կը մտնէ .)

Ոնոփ . — Կերթամկոր , կերթամ կոր . . . ի՞նչ  
ըսեմ , Տէրն ինք օղորմի . հասկցանք , բաներնիս  
գործերնիս ըուաֆը դրած , մէքիկի պէս արթըն  
երթանք գանք պիտի . . . իրարու լեզուէ չի հա-  
կնալներուն սօնը իշթէ ա՛ս է . (Մեկնելու վրայ)

(Վարագոյրը կ'իջնէ)

---

## ԱՐԱՐՈՒԱԾ Դ.

Ցեսարանն է Փաստաբանին գրասենեակը . խո-  
րը դուռ մը . աջ կողմը գրասեղան մը , որուն առ-  
ջին նստած է Գառնիկ եւ կը գրէ . Զախ կողմի  
անկիւնը մեծ թիկնաթոռ մը , անոր առջեւ ալ գը-  
րասեղան մը , որուն վրայ կ'երեւին զանգակ , կա-  
զամար գրիչ եւ քանի մը գիրք եւայլն . աթոռներ  
շարուած են . աջ կողմը , գրագրին նստած աթո-  
ռին ետեւը սենեակի մը դուռը կ'երեւայ .

## ՑԵՍԻԼ Ա.

Գառնիկ , երուանդ եւ Վահրամ . (Ետքը) Յովսէփ

(Վարագոյրը բացուելու միջոցին խորի դուռը  
կը զարնուի , Գառնիկ «Մտէք» կըսէ , եւ դուռը  
բացուելով կը մտնեն երուանդ եւ Վահրամ , որք  
գլխով կը բարեւեն Գառնիկը) :

Երու . — Եփէնտին հոս չէ՞ արդեօք .

Գառ . — Ներսը , խորհրդակցութեան սենեակը  
առանձինն զբաղեալ է . հաճեցէք նստիլ , (աթոռ  
կը ցցունէ) հիմա կ'երթամ ձեր գալը կ'իմա-  
ցնեմ . (Երուանդ եւ Վահրամկը նստին , Գառնիկ  
սենեակ կը մտնէ եւ երկու վայրկեան ետքը Յով-  
սէփի հետ տեսարան դալով խորի դռնէն մեկնի .  
Երկու Պարսները ոտքի ելած Յովսէփը կը բա-  
րեւեն) .

Յով . (Թիկնաթոռին վրայ նստելէն ետքը ձեռ-  
քը երկնցնելով) — Ենորհ ըրէք նստելու . (Կը  
նստին) Եատ գոհ եղայ (առ Երուանդ) ձեզ հետ

այս երկրորդ անդամ ըլլալով տեսնուելու առիթն ունենալուս համար կարելի է արդեօք ծանօթացնել ինձ ձեր ընկերն ալ, որուններկայութիւնը առաջին անդամ է որ կը վայելենք :

Երու . — Պարոն Վահրամ Քօբէնեան . ազգականս է թէպէտ՝ բայց եղրօր մը չափ անձնուէր երիտասարդ մ'է . գոնէ ինձ համար :

Յով . — Շատ ուրախ եմ. ազնուութիւնն ազգականութեան շրջանակին մէջ մնալու չէ միշտ, մարդիկ պարտաւոր են շարունակ իրենց նմաններուն անձնուէր գտնուիլ, քանի որ անոնց օժանդակութեան պէտքն զգալի է ամեն քայլափոխի . արդ, քանի որ ներկայ ինդիրը կարդադրելու համար ձեր կողմանէ ալ Պարոնին աջակցութեանը հարկ տեսնուած է, աւելորդ խօսքերով չի ձանձրացնեմ զձեզ, եւ ինդիրը ձեռք առնունք . (առ Վահրամ) կարծեմդուք ալ գիտէք թէ Պարոն Երուանդ երկու տարի առաջին իմ ազգականներէս Ոնոփրիոս աղայի աղջկան Օրիորդ Զուարիթունի ձեռքը խնդրած ըլլալով . . .

Վահ . (Ընդմիջելով) — Այո, պարագայից բերմամբ, լոկ խոստում մը . . . եւ ոչ ուրիշ բան .

Յով . — Ծնորհ ըրէք . գուք իրքեւ արդի երիտասարդներու դասին վերաբերող ոք, անշուշտ մեծապէս հետամուտ էք պատւոյ եւ բարոյականի, որ մարդկութեան վարիչ ուժերն են . պատւոյ եւ բարոյականի ապացոյցն ալ մարդուն խօսքերն ու գործերն են . Երբ Պարոն Երուանդ մը տադրութիւն ունեցաւ եւ խոստացաւ Հուար-

թունն առնելու, հարկաւ կրնար գիտնալ թէ ամուսնութեան մը հետեւութիւնն ի՞նչ է . այժմ, երբ կը լքանէ զայն եւ ուրիշ ընտանիքի մը դուռը ձեռք կ'առնու, շատ լաւ դազափար մը չի տար իւր . . . իւր . . .

Երու . — (Անձկութեամբ) — Կաղաշեմ, ինչպէս ոք առջի անդամ ըսի, դարձեալ կը կրկնեմ թէ, իրաւ է որ ես Ոնոփրիոս աղայի աղջկան հետ մմուսնանալու որոշում տուած էի, բայց պայմանաւ որ եթէ առիթն ալ նպաստէր ինձ :

Վահ . — Եւ այդ առիթ ըսուածն ալ նիւթական միջոցներն են, որոնք շատ լաւ գիտէ կարծեմ ձեք ազնուութիւնը, բայց օրէ օր միւսիւ Երուանդին մտածութեան սահմանն ընդարձակեցաւ, զգաց որ իւր կացութիւնը բաւական չպիտի ըլլայ ամուսնութենէն ծագելիք պիտոյից գոհացում տալու, ուստի ստիպուեցաւ ձեռնթափ ըլլալ :

Յով . — Եթէ Պարոն Երուանդ ութը տարեկան եղած ժամանակը խոստում մը տուած ըլլար, հարկաւ տեղի չ'կար ո եւ է առարկութեան, բայց չափահաս անձ մը գիտէ ամեն բան եւ անոնց հետեւութիւններն . ուրեմն, ուրիշ պատճառ մը կրնաք ցոյց տալ իւր արդի ընթացքն :

Վահ . — Եթէ ուրիշ պատճառ մը կը վնարեք, այն ալ երկտասարդական անզուսպ կրքերուն վերադրեցէք .

Յով . — Հսել կուզէք թէ՝ ըստ ձեր աեսութեան երբ մարդ մը կիրքով կը գործէ, աղատ է ո եւ է

պատասխանատուութենէ . ուրեմն մարդասպանութիւնն ալ , որ տեսակ մը մտային գրգռման արդիւնք է , աղատ է և եւ է դատապարտութենէ , այնպէս չէ . այս ըստ ձեզ ներելի է բայց ոչ ըստ օրինի . Այս ամեն գործերն , որ ի վսաս ուրիշի շահուց կը կատարուին , օրինաց առջեւ անարդարանալի են . ինչպէս եւ հասարակաց կարծիքն ալ այսպիսի առիթներու մէջ իւր դատապարտութեան վճիռը կարձակէ :

Վահ . — Բայց չեմ գիտեր թէ արդեօք բարեկամական յարաբերութիւններն ալ դատապարտուած են :

Յով . — Սակայն ներկայ խնդրոյն մէջ բարեկամական յարաբերութենէ վեր բան մ'ալ կայ , եթէ կրնայ այսպէս ըսուիլ .

Վահ . — Ի՞նչպէս .

Յով . — Ներեցէք ինձ ըսել թէ ուսում եւ դատիարակութիւն ընդունած երիտասարդի մը վայելուչ չէ որ , իւր ընթացքին հետեւանօք տուն մը կործանէ եւ կեանք մը վերջացնէ . ես իրեւ բարեկամ կը խօսիմ ձեզ հետ եւ ոչ փաստաբան , ուստի կաղաչեմոր ուշ դնէք այս կէտին . կարելի է որ , երբ ամեն խոստում միայն իբրեւ խօսք մը նար , դիւրին կը լար ըսուածներն չափազանցութիւն նկատելով ականջ չը կախել . օրիորդին ձեռքը արդէն ուրիշ խնդրող մը կար , Պարոն Երուանդ կը յաջողի այդ երիտասարդը մերժել տալով՝ ինքըն նմա յաջորդել . արդ , ձեր խղճին հարցուցէք , միթէ արդա՞ր է երկու տարիէն ետքը նոյն

օրիորդը լքանելը . Գրապանէն նամակներու ծրաբ մը հանելով) արդա՞ր է կը սեմ , երկու տարի շարունակ թէ բերանացի եւ թէ այսպիսի նամակներով իւր խօսեցելոյն սէր եւ հաւատարմութիւն խոստացող երիտասարդի մը առանց օրինաւոր պատճառի հիմայ դայն երեսի վրայ ձգելով փախչիլը :

Վահ . — Բայց այդ նամակներուն հաւասար նամակներ ալ կան , (Գրապանէն հանելով) զորս Օ-րիորդ Զուարթուն ստորագրած եւ զանազանաց ուղղած է :

Յով . — Գիտեմ , սակայն իմացածիս համեմատ , ատոնք Զուարթունի 12 տարեկան եղած ատենի անխոհեմութիւններն են . Թուականները աչքէ անցուցէք եւ համոզուեցէք :

(Երուանդ եւ Վահը զարմանօք իրարու կը նային .)

Վահ . — Ենթադրելով որ այդպէս ըլլայ , անցած դէպքերուն վրայ խօսին աւելորդ կը համարիմ , նկատելով որ Պարոն Երուանդ երկու տարի այն տունը յածախելովը յանցանք մը գործած չըլլար , ըստ որում , սա Օրիորդ Զուարթունը իրեւ իւր քոյրը կը յարգէ ու կը պատուէ եղեր :

Յով . — Բայց այս նամակները տարբեր բան մը կը յայտնեն . . . ինչ եւ է , այժմ անցեալը մոռնալով եւ ընդունելով թէ Պ . Երուանդ Զուարթունն իբրեւ իւր քոյրն նկատած էր , փափաքելի է որ ասոր գործնական ապացոյցը վայելենք :

Վահ . — Ի՞նչպէս :

Յով. — Որովհետեւ ապագայ հայրը ըլլալու պատրաստուոյներէն մէկն է Պ. Երուանդ, ուստի նոր կեանք մը սկսելու պատրաստուած ատեն պէտք չէ որ անցեալ կեանքի մը վրայ արատ մը կրէ. կարելի եւ հաւանական է որ Զուարթունի հայրն ու մայրը իրենց ծնողական բուռն զգացման ներքեւ այս դէպքերուն վրայ խօսին աստ անդ, որ շատ նպաստառը չկրնար ըլլալ պարոնին ապագային. ուստի առաջարկածս այն է որ երկուստեք իրաւախութիւն մը գոյանայ եւ խընդիրը փակուի. Եթէ կուզէք, աւելի լաւ կըլլայ Ռնոփիսու աղան հոս կանչել, եւ համամտութեամբ կատարենք կարգադրութիւնը. Արդէն զիրենք հրաւիրած եմ այսօր խորհրդակցելու համար, եւ ներսը կը գտնուին այժմ.

Երու. (Դող ելած) — Ներսը մի՞...

Վահ. (Նոյնպէս) — Բայց հարկ չկայ, հարկ չկայ. մենք ալ կրնանք պէտք եղածն մտածել.

Յով. — Հաւ, թող այդպէս ըլլայ. ուրեմն, ինչպէս որ գիտէք, Օրիորդ Զուարթուն լրագրաց միջոցաւ իմանալով Պ. Երուանդի Մէլիտեանց օրիորդին հետ նշանուիլը, երկու ամիսներ հիւանդ տառապեցաւ եւ խեղճ հայրը դրամական բաւական զոհողութիւններ ըրաւ զաւկին առողջութիւնը ձեռք բերելու համար. այս միջոցին մենք ալ մեր պարտականութիւնը ի գործ դրինք, եւ քաջ համոզուելով որ այլ եւս անկարելի էր սէր գոյանալ այս երկուքին մէջ, համոզեցինք եւ մը խիթարեցինք օրիորդը որ մտատանջութեամբ ի

զուր չը տառապի. Զուարթուն մեր խօսքերուն ճշդութեանը վսաահ եղած, ամեն բան մոռցաւ. եւ մենք մտադիր ենք քիչ մը ժամանակ անցնելէ ետքը զայն ամուսնացնել, եթէ սակայն այտչափ դէպքերէ վերջը մէկը չ'վարանի իւր ձեռքն խնդրելու. Այժմ երկու կողման համաձայնութիւնը ձեռք բերելու համար, կառաջարկեմ որ Պ. Երուանդ Օր. Մէլիտեանցէ առնելիք դրամօժտէն յիսուն ոսկւոյ մաս մը հանէ, որպէս զի այդ գումարն Օր. Զուարթունի համեստ դրամօժիտ մը ըլլայ.

Երու. (Բարկութեամբ, յ'ոտին) — Ի՞նչ կըսէք... տուգա՞նք պիտի վճարենք.

Յով. — Երբէք, այլ ձեր քրոջ, օրիորդ Զուարթունի համար շինուելիք օժտին պիտի մասնակցիք. իսկ եթէ զայս իրը տուգանք կընդունիք, հարկ չէ ըսել թէ՝ չ'կայ աշխարհիս մէջ անխոհեմութիւն մը, որուն հետեւանքը ֆասսակար չըլլայ.

Վահ. — Բայց Պ. Երուանդ այն պատճառաւ Մէլիտեանց օրիորդին ձեռքը խնդրած է որ՝ առնելիք գումարը իրեն դրամագլուխ մը ընէ. ապա թէ ոչ օրիորդ Զուարթունն մերժելու հարկ չը կար. արդ, երբ առնելիք դրամագլուխն ալ տայ անոր, ամուսնանալով բեռի մը տակ մտնելու հարկ չը մնար.

Յով. — Բայց Պարոնն այս հետեւանքը ժամանակին մտածելով, ըստ այնմ վարուելու էր Զուարթունի հետ. արդ, առանց երկարելու կըսեմ որ,

եթէ իմ առաջարկս չընդունիք, խեղճ հայրը Պարոնին այս նամակները օրիորդդ Մէլիտեանցի ծը նողացը պիտի զրկէ ազդեցիկ բարեկամի մը ձեռօք, որ կընայ ձեր բոլոր ծրագիրները ոչնչացնել: (Այս յայտարարութեան վրայ Երուանդ եւ Վահրամ երկիւղիւ իրարու կը նային. նոյն միջոցին Ոնոփրիոս յանկարծ խորհրդակցութեան սենեկէն դուրս կը նետուի, եւ աճապարելէն սենեկին դուռը կէս մը բաց կը թողու:)

ՏԵՍԻԼ Բ.

Նոյնք եւ Ոնոփրիոս

Անոփ. — Օֆ'... (առ Յովսէփ, որ զարմանահար ոտք ելած էր,) ափ կընես, գուղում Յուսէփ աղա. էրկու սահամթ է ներսը նստեր ենք, արթըն համբերութիւնս հատաւ. (Երուանդին) չե՞ս խանիր պէ՛, ես քեզի ի՞նչ ըրած էի քի աս բաները գլոխս բերիր... արթըն կ'օգտէ... ամեն մարդ իր զաւակը ձեզի օյինճանի ընէ տէյի կը մեծցունէ կոր... էլար նիշանուեցար, խաղեթային մէջը դրել տուիր նէ՝ դիտես քի ինքինքդ բա՞քը հանեցիր:

Յով. (Զայն հանդարտեցնելու մտօք) — Ոնոփրիոս աղա...

Ոնոփ. (Երուանակելով) — Ես ալ քուկին ինչ պիշիմ մէկը ըլլալդ իմզալը մէքթուպներովդ իսպաթընեմ քի աշխարք ալ իմանայ. բան մը չիյտենք տէյի մեղի չէք հաւնիր, ձեր դիտցածը սա չէ՞ մի, մարդիքէթնիդ կը ցուցնէք կոր. (Հեւալով կը նստի:)

Յով. — Ոնոփրիոս աղա...

Ոնոփ. — Աս ըրածներուդ խարշըլըն ըլլալով առնելիք անէծքդ սանքի քեզ պիտի խնդացնէ:

Յով. (Ոնոր քովը երթալով) — Հանդարտէ՛ Ոնոփրիոս աղա, մենք ամեն բան կարդի պիտի դընենք եւ դուն գոհ պիտի մնաս.

Ոնոփ. (առ Յովսէփ) — Դուն չըլլայիր նէ՝ զաւակս մեռած էր. փառք Աստուծոյ քի քեզի պէս մարդ մը ունեցանք. Փախաթ, աճապար ի՞նչտար զավալլըներ կան քի, քեզի պէս բարեկամ մը չունենալնուն համար ասանկներուն ծառքը տօպածի պէս կը դառնան:

Յով. — Դուն հիմա հանդարտ նստէ որ մեր ըրածը իմանաս. (Երուանդը եւ Վահրամը մին առջեւ բերելով, ցածէն) — Կը տեսնէք որ առիթն ստիպողական է, հետեւաբար, ձեր պատւոյն եւ երկու կողման վրկութեանը համար 50 ոսկւոյ մուրհակ մը պիտի պատրաստեմ որ ըստորագրէք, առանց որ եւ իցէ առարկութեան հաճութիւն տալու էք ասոր. (Եւ Երթայ դրասեղանին առջեւ կը նստի կը դրէ:)

Երու. (Կամաց մը Վահրամին) — Ի՞նչ կըսես.

Վահ. (Նոյնպէս) — Նամակներդ ազատելու համար անպատճառ ստորագրելու ես. ապա թէ ոչ մեծ անպատճութիւն պիտի ըլլայ, Մէլիտեանք պիտի իմանան, վերջապէս հետեւանքը անկարելի է այժմէն գուշակել.

Յով. (Գրածը կը կարդայ) — «Թուականէս երեսուն եւ մէկ օրէն սոյն պարտամուրհակս ներ-

«կայացնողին պարտաւոր եմ յիսուն Օսմ. ոսկի  
«վճարել» (Երուանդին) ստորագրեցէ՛ք . (Եր-  
ուանդ Վահրամի հաճութեան նշանովը կ'ստորա-  
գրէ , Յովսէփ զայն Ոնոփրիոս աղային կը յանձնէ,  
որ ակնօցը դնելով՝ աչքէ անցնելու վրայ կըլլայ , )  
Հիմա , թէ Պ . Երուանդի առ օրիորդն գրած այս  
նամակները եւ թէ ձեր քովը գտնուած օրիորդին  
նամակները պէտք է ոչնչանան . (Այս միջոցին Զը-  
ւարթուն կիսովին բաց մնացած խորհրդակցու-  
թեան դռնէն տեսարանը կը դիտէ . Վահրամ իւր  
քովի նամակները Յովսէփին կուտայ , Յովսէփ ալ  
իր քովինները անոր յանձնելով կը պատռտեն .  
յանկարծ Զուարթուն շտապաւ տեսարան կու-  
դայ , որուն կը հետեւի Մագթաղինէ , զար-  
մանահար . Երուանդ եւ Վահրամ սարսափին եւ  
դլուինին կը խոնարհեցնեն . Յովսէփ եւ Ոնոփրիոս  
զարմացած կը մնան . )

Զուար . (Հօրը ձեռքէն մնորհակը առնելով եւ  
խօսքը Յովսեփիայ ուղղելով )— Ոչ միայն այն նա-  
մակները՝ այլ եւ այս թուղթն ալ . (Մուրհակը կը  
պատռտէ եւ կտորները Երուանդին Երեսին նետե-  
լով . ) Նիւթը չը կրնար մաքրել այն արատը՝ որ  
հոգւոյն վրայ դրօշմուած է անջինջ . . . ձեր կեան-  
քը թող ըլլայ ձեր կորուստն , և Նախախնամութիւ-  
նը կը վարձատրէ անշուշտ անմեղութիւնը .

(Վարագոյքը Կ'իջնէ)

ՎԵՐՁ

ՀՀ Ազգային գրադարան



NL0343301

